

# ՀԱԼԱՃԵԱՆ ԴԱՏԸ (1909). ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹԵԱՆ ԴԵՄ ԱՌԱՋԻՆ ԻՐԱԻԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱԻԵՐԸ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒ ՄԵԶ<sup>1</sup>

ՎԱՐԴԱՆ ՄԱՏԹԵՈՍԵԱՆ (varny1@yahoo.com)

«Ամերիկա մալսթրօմ [maelstrom] մըն է ուր բոլոր դիմող ազգեր անվրէպ կը կլլուին եւ անհետ կ'ըլլան: Ամերիկեան ազգը իր գյոյկինը կը պարտի այս կով տալու եւ մարսելու դրութեան. ուստի պախարակելի չէ ամերիկացին երբ երկրին ու կառավարութեան շահուն համար կը հետամտի ներս առնել միայն այն ժողովուրդը որուն իրացումը կամ մարսումը դիրին է եւ փափաքելի»<sup>2</sup>:

Վերջին երեք տասնամեակներուն, սպիտակամորթութեան (whiteness) ուսումնասիրութինը յատուկ ժողովրդականութին եւ զարգացում ստացած է ամերիկեան ընկերային գիտութիւններու բնագաւառին մէջ: Ցեղի գաղափարը կը դիտուի իբրեւ սպիտակի եւ ոչ-սպիտակի հակառամիասնական կառոյց մը, որ ժթ. եւ Ի. դարերուն զարգացաւ հիմնուելով ցեղային գերակայութեան վարկածներու վրայ, որոնք ստեղծուած են ֆիզիքական ենթադրեալ տարբերութիւններու մեկնակետով եւ որոնց հակագիտական բնոյթը արդէն հիմնաւոր կերպով փաստուած է, յատկապէս Բ. աշխարհամարտէն ետք՝ նացիականութեան անկումով: Ցեղային յարաբերութիւնները կեղունական դեր խաղացած են Մ. Նահանգներու պատմութեան մէջ ի սկզբանէ, եւ անոնց բնոյթը յատկապէս շիկացած է վերջին տարիներուն՝ ընկերային անարդարութեան դէպքերու եւ երեւյթներու հանրայնացման ու կուսակցական-քաղաքական խմորումներու եւ բաժանումներու պատճառով: Արդարեւ, Ժ. դարու վերջերէն, օրուան գիտութիւնն ու մերձգիտական տեսակէտերը յաջողած են հաստատել աշխարհի սեւ ու ճերմակ ակնոցով ընկալման աշխատանքային չափանիշերը: Այդ չափանիշերուն հիսած բարդ ուստայնը, այլ երասմական ժողովուրդներու շարքին, հայերը ընդգրկած է անորոշութեան ոլորապտոյտի մը մէջ, որ բացատրած ու արդարացուցած է գաղութատիրութիւնն ու կայսերապաշտութիւնը իբրեւ արեւմտեան քաղաքակրթութեան «քացայայտ ճակատագիրը», որուն հիմքը կ'ըլլար մերկապարանց թէ երանգաւոր տարբերակ-

<sup>1</sup> Այս յօդուածին որոշ դրոյթներու մասնակի բանաձեւամին համար, տե՛ս՝ Վարդան Մատթէոսեան, «Ամերիկեան հակա-գաղթականական հոսանքը եւ հայերը (1890-1914)», Հայագիտութիւնը եւ արդի ժամանակների մարդարակրները. գեկուցումների ժողովածու, ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» իրատ., Երեւան, 2014, էջ 127-30:

<sup>2</sup> Ա. Կ. Ս. Ա. Կ. Սէգլէմեան], «Հայ ընտանիքը Քայիֆորնիոյ մէջ», Ասպարէզ, 7 Յուլիս 1911:

Ներով ցեղայնութիւնը (racialism), զոր կարելի է բնորոշել իբրեւ միջին ճանապարհ մը դէահ բացայայս ցեղապաշտութիւն (racism):

Մ. Նահանգներու մէջ, ցեղայնութիւնը իրաւական համակարգի տարր եղած է երկրի հիմնադրութեան ժամանակէն՝ ցեղապաշտութեան կողքին, որուն ամենէն խորհրդանշական երևոյթը ստրկատիրութիւնը եղած է: Երկրի տիրական տարրը՝ սպիտակ, անգլ-սաքսոն եւ բողոքական (WASP = White, Anglo-Saxon Protestant) ամերիկացիները, նախախնամական տնօրինումով երկիրը ծովէ ծով նուաճելու եւ անոր հարստութիւնը շահարկելու ամբողջական ազատութեամբ օժտուած էին, ու այսպիսով՝ իրենց ընկերային յառաջիմութիւնն ու տնտեսական քարօրութիւնը ապահովելու: Տեղաբնիկ ցեղերը ջարդելու եւ անոնց մնացորդացը իբրեւ ստորադաս տարր իրաւագրելու, ինչպէս եւ ժԷ.-ԺԹ. դարերուն ներմուծուած սեւամորթ ստրուկները անոնց ազատազրուակն ետք երկրորդական քաղաքացի դիրքին մէջ պահելու կողքին (1864-1965), տիրական մեծամասնութիւնը երկդիմի ու հակասական դիրքորոշումներով եւ անհամաշափ հակազդեցութեամբ դիմաւորած է այլ ցամաքամասերէ եկող մեծաքանակ գաղթականութիւնը, որ կու գար բաժնեկից ըլլալու ընկերա-տնտեսական յարաբերութիւններուն, ինչպէս եւ քաղաքական բռնութենէ խոյս տալու:

Այդ հակազդեցութեան անդրադարձո՞ւ սպիտակամորթութեան նուիրուած գրականութիւնը, յաճախ յիշած կամ համառօս կերպով քննարկած է հայերու պարագան, զայն կապելով ի. դարու առաջին տասնամեակներուն անոնց դիմագրաւած իրաւական խոչընդոտներուն հետ:

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹԻՒՆ. ԳԱՂԹԱԿԱՆՈՒԹԵԱԸ ԸՆԴՈՒՆՄԱԸ ԵՒ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՄԵՐԻԿԵԱԸ ՏՐԱՄԱԽՈՍՈՒԹԻՒՆԸ (ԺԸ.-ԺԹ. ԴԱՐԵՐ)

Ամերիկեան անկախութեան պատերազմի (1776-83) ընթացքին, ֆրանսացի դիանագէտն Միշէլ տը Քրեւեքոր արդէն հարց կու տար, թէ ո՞վ էր ամերիկացին ու կը պատասխանէր. «Երոպացի մըն է կամ եւրոպացի մը շառաւիդ...»<sup>3</sup>: Սահմանադրութեան հոչակումէն ետք վաւերացուած 1790ի ամերիկեան հպատակութեան օրէնքը ամերիկացի դառնալու իրաւունքը կը սահմանափակէր «որեւէ օտարականի, որ ազատ սպիտակ անձ է» (“any alien, who are a free white person”): Հարաւային Քարոյինայի դատաւոր Հենրի Սմիթ, 1914ին սուլիհացի մը քաղաքացիութեան հարցը քննելով (*in re Dow*), ամէնայն անկեղծութեամբ հաստատած է. «Միացեալ Նահանգներու միջին քաղաքացին այդ ժամանակ հասկարապէս համոզուած էր իր սեփական սպիտակ եւրոպական ցեղին գերակայութեան՝ աշխարհի մնացորդին վրայ: Ամերիկացի հնդիկներէն շարերը սպրկացուցած էր այդ հիմնաւորումով: Միեւնոյն սկզբունքով ու պատրաստակամու-

<sup>3</sup> J. Hector St. John de Crèvecoeur, *Letters from an American Farmer and Sketches of Eighteenth-Century America*, Fox, Duffield, New York, 1904, էջ 54:

թեամբ, ան սպրկացուցած պիտի ըլլար մար մը, պեկելի մը, սուրիացի մը, թուղթ մը կամ արեւելան հնդիկ մը, եթէ իր ձեռքը անցած ըլլային»<sup>4</sup>: Քաղաքացիական պատերազմէն (1861-65) եւ ստրկութեան ջնջումէն (1864) ետք, քաղաքացիութիւնը կը դառնար նախկին տէրերուն եւ նախկին ստրուկներուն իրաւունքը միաժամանակ: Արդարեւ, 1870ին ԱՄՆ քոնկրէսը քաղաքացիութեան իրաւունքը շնորհած է «օպարականներու, որոնք ազատ սպիտակ անձեր են, եւ ափրիկեան ծնունդով օպարականներու, եւ ափրիկեան ծագումով անձերու», ըստ Վերաբննուած օրէնքներու թիւ 2169 բաժնին<sup>5</sup>:

Իրաւաբան Ֆրանսիս Լիէպէր «ազատ սպիտակ անձեր» բանաձեւը հետեւեալ ձեւով մելքնաբանած էր. «Ամէն ոք գիտէ, որ “սպիտակ” բառը կը գործածուի նշելու համար կովկասեան (Caucasian) ցեղին շառակիղները, որոնց արիւնը խառնուած չէ սեւամորթներու, հնդիկներու կամ որեւէ այլ “գունաւոր” ցեղի արեան հետ: Դրոյթը չի կրնար չեղեալ համարուի այն առարկութեամբ, որ իրական սպիտակ մարդ գոյութիւն չունի»<sup>6</sup>: Քաղաքացիական պատերազմին յաջորդած, այսպէս կոչուած Վերաշինութեան կարճատեւ շրջանի աւարտէն եւ խորականութիւնը վերահաստատող օրէնքներու վաերացումէն ետք (1876), յաջորդ իննուուն տարիներուն սեւամորթները տեղատրուած են երկրորդ կարգի քաղաքացիութեան ոլորտի մը մէջ, «անջատուած բայց հաւասար», մինչ տեղաբնիկները՝ երկրի նախկին սեփականատէրերը, արդէն փաստացիօրէն իրաւագործ եւ յատուկ առանձնավայրերու (reservation) մէջ մեկուսացած դրսեցիներ, որոնց ամերիկեան քաղաքացիութիւնը իրաւականօրէն ճանչցուած է 1924ին. «Յեղը կեղրոնական էր ո՞չ միայն ծեսական, օրինաւոր քաղաքացիութեան համար (ո՞վ կրնար հպատակ դառնալ եւ ո՞վ հաշուի կ'առնուէր մարդահամարին մէջ), այլև քաղաքական միաւորման (polity) անդամակցութեան լայն զգացողութեան համար»<sup>7</sup>: Ներքին գունաւոր վտանգին՝ սեւամորթներու եւ բնիկներու հաշիւը փակելէ ետք, արտասահմանէն եկող գունաւոր վտանգը՝ ոչ-սպիտակամորթ կամ «նուազ» սպիտակամորթ օտարականները ոիմագուաւելու կարգն էր: Անձնական նկարագրի վրայ յենած «հաւա-

<sup>4</sup> “Cases Argued and Determined in the Circuit Courts of Appeals and Circuit and District Courts of the United States”, *The Federal Reporter with Key-Number Annotations*, vol. 213, June-July 1914, էջ 365:

<sup>5</sup> William Mack and William B. Hale (eds.), *Corpus Juris: Being a Complete and Systematic Statement of the Whole Body of the Law*, vol. II, New York and London, The American Law Book Co. and Butterworth and Co., 1915, էջ 1113:

<sup>6</sup> Francis Lieber, *Legal and Political Hermeneutics, or Principles of Interpretation and Construction in Law and Politics*, Boston, Charles C. Little and James Brown, 1839, էջ 106:

<sup>7</sup> Ariela J. Gross, *What Blood Won't Tell: A History of Race on Trial in America*, Harvard University Press, Cambridge (Ma.) and London, 2008, էջ 8:

սարապաշտ» եւ ազգային ակունքներու վրայ հիմնուած «ցեղայնական» ընտրութիւններուն միջեւ ընթացած բանավէճը շուտով լուծուած է Վերջինին ի նպաստ<sup>8</sup>: Ըստ Էռլեան, ցեղայնութիւնը ցանցնուած էր իրաքանչիւր ժողովորդի անդամներու ուղղուած անհատական որակումներով, որոնք ընդհանրական՝ տուեալ հաւաքականութեան յայտանշաններու վերածուած են:

Ցեղայնացման ենթարկուած եւ բնականօրէն ստորադաս նկատուած ոչ-սպիտակ կամ «նուազ» սպիտակամորթ օտարականները հնարաւոր վտանգ մը կը ներկայացնէին սպիտակամորթներու (որոնց հիմնական տարրը անգլօ-գերմանական ծագում ունէր) բացայայտ ճակատագրին համար: Ժթ. դարու Վերջին քառորդին եւ ի. դարու առաջին երկու տասնամեակներուն տեղի ունեցած ամերիկեան պատմութեան ամենամեծ գաղթալիքին անմիջական հետեւանքը եղած են խոռվքն ու անձկութիւնը՝ աշխատատեղերու եւ տնտեսական ապահովութեան հնարաւոր կորուստին շուրջ, երկրի թէ՛ արեւելեան եւ թէ՛ արեւմտեան շրջաններուն մէջ: Այդ խոռվքը պիտի աճէր ու բարձր մակարդակի հասնէր, ծնունդ ու մնունդ տալով բնիկապաշտ (nativist) զգայնութեան, որ պիտի օգտուէր արդէն ճամփայ գտած ընկերային տարվինականութենէն՝ օտարատեաց ցեղապաշտութեամբ սնելու եւ ուրոյն տեսակէտեր յառաջ բերելու համար: Ծերակուտական Զարլզ Սըմնըրի առաջարկը (1870)<sup>9</sup> «սպիտակ» բառը ջնշելու քաղաքացիութեան օրէնքի թիւ 2169 բաժնէն եւ, այսպէսով, այդ օրէնքը անկախութեան յայտարարութեան եւ սահմանադրութեան հաւասարազօր դարձնելու՝ պարտութեան մատնուած է արեւմտեան նահանգներու վճռական քուէով, քանի որ հպատակութեան դիմելու իրաւոնք պիտի տար խաղաղականի ափին հաստատուած ու անցանկալի համարուած չինացիներուն<sup>9</sup>:

Բնիկապաշտութեան կերպոնական պատուարը՝ Քալիֆորնիա, 1882ին յաջողած է Չինացիներու Բացառման դաշնակցային օրէնքին վաերացումը: Յաջորդ վաթսուն տարիներուն, տասնամեայ երկու երկարածզումներու ենթարկուած այս օրէնքը «դեղին» գաղթականութիւնը արգիլած է, ինչպէս եւ չինացիներուն ամերիկեան քաղաքացիութեան շնորհումը, մինչեւ Վերջնական չեղարկումը 1943ին: Անոր հետեւած են իրացական (concrete) գործողութիւններ «սպիտակ», «սեւ» եւ «դեղին» ցեղերուն միջեւ տեսականորէն գտնուող, այսպէս կոչուած «սրճագոյն» (brown) կամ «սպիտական-

<sup>8</sup> Patrick Weil, “Races at the Gate: Racial Distinctions in Immigration Policy. A Comparison between France and the United States”, սեւ՝ Andreas Fahrmeir, Olivier Faron, and Patrick Weil (eds.), *Migration Control in the North Atlantic World: The Evolution of State Practices in Europe and the United States from the French Revolution to the Inter-War Period*, Berghahn Books, New York, 2003, էջ 272:

<sup>9</sup> Max J. Kohler, “Naturalization and the Color Line”, *Journal of the American Asiatic Association*, February 1907, էջ 10:

ման» (off-white) տարրերուն դէմ<sup>10</sup>: Ամենէն ցայտուն պարագաները եղած են հնդիկները եւ ճափոնցիները. ամերիկեան դատարանները երկիցս մերժած են վերջիններուն հպատակութեան իրաւունքը 1907էն առաջ, իսկ նոյն տարուան ճափոնա-ամերիկեան Ասպետական Համաձայնութիւնը կտրուկ կերպով նուազեցուցած է անոնց գաղթականութիւնը: Աշխատանքի Ամերիկեան Դաշնակցութեան (American Federation of Labor) հիմնադիրն ու առաջին նախագահը՝ Սեմուզլ Կոմփըրզ, որ չինական օրէնքին գլխաւոր մղիչ ուժերէն եղած էր, յստակօրէն նշած է 1902ին. «Վարսուն դարուան շփում չինացիներու հետ, քանիինք դարուան փորձառութիւն ճափոնցիներու հետ, եւ երկու-երեք դարուան ծանօթութիւն հնդիկներու հետ պէտք է բաւարար ըլլան՝ սովորական ինելացի մարդ մը համոզելու, որ անոնք իբրև կովկասեան [= սպիտակամորթ - Վ. Ա.] դադուելու չափանիշեր չունին»<sup>11</sup>:

## ՀԱՅԵՐԸ ԻԲՐԵՒ ԱՆՑԱՆԿԱԼԻ ՏԱՐՐ

Բնիկապաշտութիւնը սկսած էր աճիլ Շիքակոյի Հյմարքէթ հրապարակի ոմբահարումէն, անոր յաջորդող խոռվութենէն ու ելրոպական ծագումով ութը անիշխանականներու կախաղան բարձրացումէն ետք (Մայիս 1886): 1887ին, *Public opinion* շաբաթաթերթը քաղաքական տարբեր ուղղութիւններու թերթերու կարծիքները հաւաքած է գաղթականութեան մասին՝ խորագիրերու հասարակաց յայտարարի մը տակ. «Բացարձակ վտանգ մը», «Ընկերային պատուիա եւ հրձիգներ», «Կը սպառնան մեր ազգային շէնքին կործանումը», «Պէտք է դուրս պահուին», «Սահմանափակման պահանջ մը», «Պէտք է խստի բացառնք զանոնք», «Օտարականները պարսերով կու զան», եւ ուրիշներ<sup>12</sup>: Աշխատանքի Ասպետներու

<sup>10</sup> 1826ին, աշխարհացոյց մը հայերը կ'ընդգրկէր «սպիտակ ցեղի առաջին բաժանմունքին» կամ «ամենէն սրճագոյնին» (“brownest”) մէջ՝ արաբներու, իին երրայեցիներու, տիլգիններու, հիախսային ափրիկեցիներու, եթովպացիներու, հնդիկներու, պարսիկներու, սուրիացիներու, վրացիներու եւ մենկրեներու հետ (John L. Blake, *A Geographical, Chronological, and Historical Atlas*, Cooke, New York, 1826, էջ 103):

<sup>11</sup> Samuel Gompers and Herman Gutstadt, *Meat vs. Rice: American Manhood against Asiatic Coolieism. Which Shall Survive*, Asiatic Exclusion League, San Francisco, 1908, էջ 17: Հակաճափոնական նկրտումը կ'արձագանգէր ճափոնի քաղաքական ու գիտուրական ծավալումին առթած անձկութեան. անգլօ-ամերիկացիներու դէպի արեւուտք ծավալումի հասկացութեան դէմ, «ճափոնցիները դրեսան երկու մշակութային մղումներ, որոնք կը բխէին քաղաքակրթութեան ծագումային նսկագեղիէն»՝ Պարսկասպանի եւ Հայասպանի մէջ, մէկը դէպի արեւելք եւ մէկը դէպի արեւմուպք», Ճափոնը ընկալելով որպէս երոպայի եւ Ասիոյ լաւագոյն համադրութիւնը (Mae M. Ngai, *Impossible Subjects: Illegal Aliens and the Making of Modern America*, Princeton University Press, Princeton and London, 2004, էջ 38):

<sup>12</sup> “Undesirable Immigration”, *Public Opinion*, April 30, 1887, էջ 49-51:

(Knights of Labor) կազմակերպութեան ղեկավարը՝ Թոմըս Փառտըրլի, 1888ին, Հռոմէական Կայսրութեան անկումի ժամանակը ոգեկոչող շեշտով կը խօսէր գաղթականներու «կիսաբարբարոս հորդաներու սպառնալից ներխուժումին» մասին: Այդ շեշտադրումը յաջորդ քառասնամեակին հակագաղթականական գրականութեան յատկանշական երեսներէն մէկը պիտի ըլլար<sup>13</sup>: 1890ականներուն, հարաւ-արեւելեան եւ արեւելեան Երոպայէն գաղթականութիւնը սկսած է մեծաքանակ հոսիլ դէպի Հիահսային եւ Հարաւային Ամերիկա, իսկ 1901-10ին, Մ. Նահանգներ մուտք գործող ներու տարեկան թիւր չորս անգամ միլիոնը պիտի անցնէր: Անոնք սպիտակամորթ էին, ինչպէս աւելի հին գաղթականները, բայց անոնց մորթին սպիտակութիւնը, ըստ անգօ-սաքսոն չափորոշիչներու, աւելի ցած աստիճանի էր. օտարական էին, ինչպէս աւելի հին գաղթականները, բայց անոնց այլութիւնը (otherness) անգօ-սաքսոն ընկերութեան համարկուելու անկարողութիւնը որակուած էր: ԱՄՆի հիահս-արեւմուտքի քաղաքական, ընկերային եւ մշակութային ընտրանին, որ Նիւ Ինկլընտի շրջանի բարձրակարգ համալսարանները (Հարվըրտ, Եջլ եւն.) դաստիարակուած էր, կը հետեւէր արեւմտեան Երոպայի նորագոյն միտումներուն՝ մարդաբանութեան եւ յարակից գիտութիւններու մէջ, եւ ցեղային մաքրութեան ու անգօ-սաքսոնականութեան ինքնակոչ պաշտպանի ու ախոյեանի դերը ստանձնած է:

1880-90ականներուն, իրանտացիներու եւ անոնցմէ «անիծապարտ թուրքեր» (God damned Turks) նախատալից ծաղրանունին արժանացած հայերու միջեւ կրիներու դէպեր արձանագրուած են հնագոյն հայկական գաղթավայրին՝ Ուստրի մէջ (Մեսեչուսէց)<sup>14</sup>: Յաջորդ երեսնամեակին, հայերը, իրեւ նորագոյն գաղթալիքին մէկ մասը, ոչ-բարեկամական նկրտումներու հանդիպած են ԱՄՆի արեւելեան ափին, շեշտօրէն ցեղապաշտ տեսակէտերու հետեւողական թիրախ ուառնալով: Նոյն երեւոյթը նաեւ, աւելի երկարատեւ բնոյթով, արձանագրուած է Քալիֆորնիա, յատկապէս՝ Ֆրեզնոյի մէջ:

«Նոր» գաղթականութեան ամենէն բուոն հակառակորդներէն մէկը՝ ծերակուտական Հենրի Քապոթ Լոճ, 1891ին զայն բնորոշած է իրեւ «ցեղեր, որոնց հետ անզիախոս մարդիկ ցարդ երբեք չեն խառնուած, եւ որոնք ամբողջովին օպար են Մ. Նահանգներու ժողովուրդի մեծ մարմինին»<sup>15</sup>: Նոյն տարին գրուած ուրիշ յօդուածի մը մէջ, Լոճ իր ընդիմադիր

<sup>13</sup> David R. Roediger, *Working toward Whiteness: How America's Immigrants Became White. The Strange Journey from Ellis Island to the Suburbs*. Basic Books, New York. 2005, էջ 14-15:

<sup>14</sup> Robert Mirak, *Torn Between Two Lands: Armenians in America 1890 to World War I*, Harvard University Press, Cambridge (Ma.), 1983, էջ 142:

<sup>15</sup> Henry Cabot Lodge, *Speeches and Addresses, 1884-1909*, Houghton Mifflin Company and The Riverside Press Cambridge, Boston and New York, 1909, էջ 247:

դիրքորոշումը ամրացուցած է շարան մը տուեալներով, որուն միացուցած է կառավարութեան եւրոպական գաղթականութեան բաժանմունքի գեկոյցէն մէջբերում մը, որ Արեւելքէն գաղթի աճը կը մատնանշէր: Մէկ կողմէ, գրած է Լոճ, «սուրիացիներն ու հայերը կը սկսին ժամանել», իսկ միւս կողմէ՝ «ամենէն անցանկայի գաղթականները ուս հրեաներն են, որոնք մեծաւ մասսամք շրջիկ մանրավաճառներ են»<sup>16</sup>: 1901ին, Սիաթըլի Վեսպրա փոստին շուէտական թերթը իր համաձայնութիւնը պիտի յայտնէր Լոճի մէկ ուրիշ առաջարկին, թէ նախընտրելի էր հայերը, յոյները եւ թուրքերը (իմա՞ սուրիացիները) Փիլիպպեան Կողիները ճամփել<sup>17</sup>:

Նախորդ երկու դարերուն, Մ. Նահանգներու բնակչութեան մայր գիծի աղբիւրը եղած էր այն նոյն ցամաքամասը՝ Ելրոպան, որմէ կու գային մեղադրանքի տարափին տակ գտնուող նորեկները: Այսպիսի բարբաջանքները կը ցոլացնէին հոգեբանական անձկութիւն մը, որ իր բացայաց դրսեւորումը ունեցած է 1896ին, երբ ԱՄՆի մարդահամարի նախկին գերատեսուց Ֆրենսիս Ուոքը գրած է, թէ Եկուորները «ծեծուած ցեղերէ ծեծուած մարդիկ են», որոնք «կը ներկայացնեն ամենէն խոր ծախողութիւնը գոյապայքարի մէջ եւ որոնց կը պակսին այն գաղափարներն ու կարողութիւնները, որոնցմով մարդիկ յանձն կ'առնեն (...) սեփական իննամքի եւ ինքնակառավարման խնդիրը»<sup>18</sup>: Պատմութիւնը ականատես եղած էր Նոր Աշխարհ ժամանող իտալացի հետախոյզներուն եւ աշխարհի գիտութիւնը յեղաշրջող կարգ մը գիտերու հեղինակ արաբներուն, բայց տիրող գաղափարաբանութիւնը կանգ չէր առներ նման մանրամասնութիւններու առջեւ: Ենթադրաբար, նոր գաղթականները զուրկ էին անգլօ-սաքսոններու նախաձեռնութեան ոգիէն: Գաղթականութեան ընդդիմադիրները կը ձեռնարկէին գաղթականներու կրթութեան պարտադիր ըննութիւնը հաստատելու կոչուած օրինագիծի մը վաերացումին նուիրուած արշաւ մը. նորեկները Ենթադրաբար «պակաս խելացի» էին, այսինքն՝ անգրագէտ: 1897ին, Փրեսքոթ Հոլ՝ Գաղթականութեան Սահմանափակման Լիկայի հիմնադիր քարտուղարը, այս կէտը կը շեշտէր հոեստորական հարցումով, թէ արոեօք ամերիկացիները «կ'ուզե՞ն», որ այս երկիրը բնակեցողի բրիդանական, գերմանական եւ սկանդինավեան ցեղերով, պարագալութիւնորէն

---

Լոճ պիտի անդամակցէր 1918ին Վահան Գարտաշեանի կազմակերպած Հայաստանի Անկախութեան Ամերիկեան Կոմիտէին (Armenian Committee for the Independence of Armenia), իսկ 1920ին Հայաստանի առաջին անկախ Հանրապետութեան ամերիկեան հոգատարութեան առաջարկը ծախողութեան պիտի մատնէր, իբրև ծերակոյսի անոր ընդդիմութեան պարագալութիւնորէն:

<sup>16</sup> “The Need for Restricting Immigration”, *The Review of Reviews*, June 1891, էջ 589:

<sup>17</sup> Jorgen Dahlie, *A Social History of Scandinavian Immigration*, Washington State, 1895-1910, Arno Press, New York, 1980, էջ 109:

<sup>18</sup> Francis A. Walker, *Discussions in Economics and Statistics*, vol. II, Henry Holt and Company, New York, 1899, էջ 447:

ազար, ուժական եւ յառաջդիմական, կամ սլավական, լատինական եւ աս-իական ցեղերով, պատմականորէն հայածուած, առհասական եւ լճա-ցած»<sup>19</sup>: Նոյն տարին, թէեւ Լիկան յաջողած է օրինագիծին վաւրացումը քոնկրէսի կողմէ, բայց նախագահ Կրուպր Քիլվլընտ զայն վեթոյի Ենթար-կած է: Այդ ուղղութեամբ կատարուած վերանդրոդ փորձերը ծախողու-թեան պիտի մատնուէին յաջորդ երկու տասնամեակներուն:

1897ին, Փառտուրիի ներգաղթի ընդհանուր լիազօր նշանակումով, յա-ջորդ տարի, գաղթականութեան գրասեներէ գործադրութեան դրած է ինքնաստեղծ, 35 անուններէ բաղկացած «Յեղերու եւ ժողովուրդներու ցանկ» մը, որ գաղթականներու դասակարգումի հիմք դարձած է մինչեւ 1952: Ցանկին հիմքը բացայատորէն ցեղային եւ ո՛չ թէ աշխարհագրա-կան ծագումն էր: Ցեղը կը գործածուէր «Ժողովուրդային», անլի քան «ազ-գարանական» իմաստով, ըստ Փառտուրիի, թէեւ անուններէն ո՛չ մէկը ցե-ղային մասնայատկութիւն ունէր: Այդ անուններուն շարքին էր «Armenian» ը, թէեւ հետաքրքրական է, որ որեւէ այլ միջինարեւելեան ժո-ղովուրդ ընդգրկուած չէր: Սակայն, մինչեւ 1903, ճամկորդական ցուցակ-ները ցեղի վերաբերեալ որեւէ հարցում չեն պարունակած<sup>20</sup>:

Միջոցին, 1890ականներու համիտեան ջարդերը, սովը եւ գործազրկու-թիւնը հայերու զանգուածային գաղթը խթանած էին: 1891-98ին, Մ. Նա-հանգներ մտած են 12,500 հայեր՝ նախորդ Վաթոսուն տարիններէն (1500 հոգի) ութը անզամ անլի<sup>21</sup>: Իհարկէ, լրիւ անձանօթ չէին, շնորհիւ 1830ա-կաններէն ամերիկացի միսիոնարներու գործունէութեան Օսմանեան Կայսրութեան մէջ, որոնք հայերը սահմանած էին իբրեւ «Արեւելքի անգլօ-սաքսոններ» (*Anglo-Saxons of the East*)<sup>22</sup>: Ինչպէս յայտնի է, Փոքր Ասիոյ մէջ տարածուած ամերիկեան վարժարաններու շրջանաւարտները Ամերի-կա գաղթած առաջին հայերու շարքին եղած են 1870-80ականներէն:

Համիտեան ջարդերէն ազատած 200-300 հայ փախստականներ, որոնք Նիւ Եորք բերուած էին անգլիացի եւ ամերիկացի մարդասէրներու

<sup>19</sup> Prescott F. Hall, “Immigration and the Educational Test”, *The North American Review*, October 1897, էջ 395:

<sup>20</sup> Roediger, էջ 15-16. Նաւել' Weil, էջ 273:

<sup>21</sup> Mirak, էջ 71:

<sup>22</sup> Rev. H. G. O. Dwight, *Christianity in Turkey: A Narrative of the Protestant Reformation in the Armenian Church*, James Nisbet, London, 1854, էջ 14: Այս ար-տայայսութեան ծագումը արդէն մոնցուած էր վեց տասնամեակ եւոք. «Ֆիղիքա-պէս, մլրապէս եւ բարոյապէս, հայերը աշխարհի միս ցեղերուն հաւասար են: (...) Անոնք կը նուաճեն բարձրագոյն տեղերը կրթական մշակույթի մէջ. այսօրուան Ա-մերիկայի մէջ, բազմաթիւ հայեր դեկավար դիրքեր կը վարեն գոլէճներու եւ հա-մալսարաններու մէջ: Արեւլականութիւն (Orientalism) չկայ հայ մտքին մէջ: Թուր-քերը զիրենք կոչած են Արեւելք «անգլօ-սաքսոնները» (Nishan Der-Hagopian, “Persecuted Armenia”, *The Century*, September 1918, էջ 662. ընդգծումը մերն է):

կողմէ, ընդդիմութեան հանդիպած էին ու անշարժութեան մատնուած՝ Էլիզ Այլընտի գաղթակայանին մէջ: Պոստոնի գաղթականութեան լիազօր Թոմըս Տելրիջնթի խոստացած է փախստականներ եւս դարձնել Թուրքիա, եթէ հանրային բեր հոչակուէին, «նոյնիսկ եթէ հաւանական ըլլար, որ թրքական դաժանութեան ծեռքը իյնան», իսկ երբ տարածայնութիւններ եղած են, թէ անոնք՝ «հայերու հորդա մը, որոնք օտարական ու աղքատ էին», կրնային Նի Ճըրզի հաստատուիլ, նահանգի բնակիչները բողոքած են «ընդդիմ յիշեալ օտարականներուն ու աղքատներուն՝ համայնքը դրկելու մասին»: Ամերիկացիներու եւ հայերու ջանքերը, ի վերջոյ, ապահոված են նորեկներուն ազատ արձակումը<sup>23</sup>:

Հետաքրքրական է նշել, որ արեւելեան նահանգներուն մէջ տարածուած ժխտական քարոզութեան փոխարէն, Նի Մեքսիք նահանգի հանրային դպրոցներու վերակացուն նոյն տարին ընդունած էր հայոց օժանդակութեան Շիքակոյի յանձնախումբի առաջարկը՝ նահանգին մէջ հայ վերաբնակիչներ տեղաւորելու: Լրատուութիւնը կ'աւելցնէր, թէ «ան հայերու նկարագիրը ուսումնասիրած է եւ զանոնք կը համարէ վերաբնակիչներու շար ցանկայի դասակարգ մը»<sup>24</sup>:

Հայ գաղթականները նկարագրային երկու գիծեր կը բերէին: Բոլորին յատուկ էր թշնամական միջավայրի մէջ վերապերելու ընդունակութիւնը, իսկ աւետարանական հայերու պարագային՝ ամերիկեան ընկերութեան բարոյականութիւնը (ethics)<sup>25</sup>: Այսուհանդերձ, անոնց ժամանումը հակասական կերպով ընկալուած է: Սեմուէլ Քոռը՝ ամերիկեան նախսկին դեսպան Օսմանեան Կայսրութեան մէջ, զանոնք նկատած էր «աշխարհի ամենէն սուր միտք ունեցող մարդիկը» եւ «Արեւելքի եանքիները՝ առաւել մտային սրութեամբ»<sup>26</sup>: Ըստ պատմաբան Ճոն Ոհտիաթի, հայերը «արեւելեան Եւրոպայի ժողովուրդներէն ոչ-շատ տարբեր» էին դիմագծով եւ «խորամանկ ու բաւական մտատրական ցեղ» մը, որ «եթէ չըլլար իին՝ կրօնական եւ ընկերային աւանդութիւններու հետքեանքը, արդիական լաւ զարգացման ընդունակութիւն պիդի ունենային»<sup>27</sup>: Ուրիշ պատմաբան մը՝ Պենճը-մին Հուիլը, յայտարարած է, որ հայերու ուժականութիւնը, գործունէութիւնը եւ ծեռքբերումի (acquisition) նախասիրութիւնը «գրեթէ գեր-արեւմտեան» էին: Դրուատելով մանրամասնութիւններու հանդէա անոնց սուր

<sup>23</sup> Mirak, էջ 69:

<sup>24</sup> “New Mexico Offers Homes to the Armenians”, *The Irrigation Age*, February 1896, էջ 97-98:

<sup>25</sup> Sarkis Atamian, *The Armenian Community: The Historical Development of a Social and Ideological Conflict*, Philosophical Library, New York, 1955, էջ 131:

<sup>26</sup> Samuel S. Cox, *Diversions of a Diplomat in Turkey*, Charles L. Webster, New York, 1887, էջ 181:

<sup>27</sup> John Clark Ridpath, *Great Races of Mankind*, vol. I, Jones Brothers, Cincinnati, 1893, էջ 612-13:

միտքը, զանոնք բնորոշած է իբրեւ անձնասէր, ֆիզիքապէս ոչ-գրակից եւ ազնուականութիւն ու սեփական անձի հանդէայ յարգանք չունեցող<sup>28</sup>:

Զանազան հայ եւ հայասէր գրողներ, մեծաւ մասամբ՝ աւետարանական, աշխատած են հայոց ելրոպական նկարագիրը հաստատել: 1892ին, վեր. Մկրտիչ Գաբրիէլեան կը գրէր. «Գիտնականները կ'ընդունին, որ հին հայերը մօդէն կապուած էին հին արիացիներուն հետ (...) որ արիացի էին եւ անոնց օրինական շառավիղները այսօր կը խօսին լեզու մը, զոր արդի ազգաբանները վճռապէս կը դիմեն, որ կը պատկանի արիական կամ հնդկա-գերմանական լեզուներուն»<sup>29</sup>: Երկու տարի ետք, Անդրանիկ Աժտէրեան շեշտօրէն կը զանազանէր հայերը եւ թուրքերն ու առհասարակ արեւելքցիները. «Հայերը, որոնք ծանօթ են իբրեւ “Արեւելքի անզօ-սարսունները”, զուր կովկասեան արին ունին եւ կը պատկանին արեւմբեան քաղաքակրթութեան յառաջցիմական ազգերուն, ցեղերու մեծ արիական ընդունիքին, մինչ թուրքերը՝ ասիացիներու զօրաւոր բազմութեան մը հետ, թուրանական ցեղին կը պատկանին եւ մոնկոլեան արին ունին»<sup>30</sup>:

Համիտեան ջարդերուն նուիրուած յօդուածի մը մէջ, եզիպտաբան Հենրի Հայվըրնաթ գրած է, թէ «արդի հայերը ամբողջութեամբ կը պատկանին սպիտակ արիական ցեղին»<sup>31</sup>, այսինքն՝ տիրական ցեղին անդամ էին եւ անոր լեզուներէն մէկը կը խօսէին: Ոմն Ճորճ Ուիլսըն ցեղային հիմքով դաշինքներ կը հոլովէր, յայտնելով, թէ «հին ցեղին մաքրագոյն» մարդիկը Սկանտինավոյոյ եւ Ռուսաստանի մէջ կ'ապրէին, ինչպէս եւ Ամերիկայի սկզբնական բնակութեան նահանգներուն մէջ (Վըրճինիա եւ Հիւսիսային ու Հարաւային Քարոյինա), իսկ «արիական արինը տկարագոյն» էր երկրի հիւսիս-արեւելեան շրջանին մէջ: Հետեւաբար, կ'եզրակացնէր, թէ ամերիկացիները պէտք է դաշնակցէին Ռուսաստանի հետ՝ Թուրքիոյ յաղթելու եւ «մեր արիացի ազգական հայերը ազատելու համար», բայց «այսօրուան գույք ոչ-արիացի անզիացիները հայկական բնաջնջումը կը դիմեն առանց յուզուելու, մինչդեռ եթէ պարզապէս “արիացի” բառը ըսէինք, Ռու-

<sup>28</sup> Benjamin Ide Wheeler, “Greece and the Eastern Question”, *Atlantic Monthly*, էջ 727-28:

<sup>29</sup> Rev. M. C. Gabrielian, *The Armenians, or the People of Ararat*, Allen, Lane, and Scott, Philadelphia, 1892, էջ 123: Այս պարբերութիւնը բառացիորէն կովկաս է պատ. Օհան Կայճակեանի հատորին մէջ (Rev. Ohan Gaidzakian, *Illustrated Armenia and the Armenians*, B. H. Asnive, Boston, 1898, էջ 89), որ բանաքաղաքական գիրքն է Գաբրիէլեանի գիրքէն:

<sup>30</sup> Antranig Azhderian, *Under Oriental Skies or Asia Minor and Her Inhabitants*, The Williams Publishing and Electric Company, Cleveland, 1894, էջ 85:

<sup>31</sup> Rev. Henry Hyvernat, “Armenia, Past and Present”, *The Catholic World*, December 1895, p. 314: Վերատպումը տես’ Arman J. Kirakosian (ed.), *The Armenian Massacres 1894-1896: U.S. Media Testimony*, Wayne State University Press, Detroit, 2004, էջ 102:

սասպանը մեզի պիտի միանար թուրքը իին արիական դրունէն՝ Ասիայէն վարելու համար...»<sup>32</sup>:

Վեր. Գեղրդ Ֆիլեան կը յայտարարէր, թէ հայերը «կը պատկանին նախապէս յարեթական, յեկոյ կովկասեան (Հայաստանի հիւսիսը գլուուղ Կովկաս լեռնէն), այնուիեփեւ հնդեւրոպական, եւ այժմ արիական կոչուող ցեղին՝ մարդկութեան ամենէն յառաջադէմ դրեսակը եւ ֆիզիքակը ամենէն գեղեցիկը»<sup>33</sup>: Երկրի հոչակաւոր կրօնական դեկավարներէն վեր. Թոմու Տրուիթ Թալմէյճ, վերջինիս կ'արձագանգեր, նկարագրելով Հայաստանը իբրեւ Աղամի ու Եւայի դրախտավայրը եւ Նոյեան տապանի կանգնումի վայրը, որուն բնակիչները «կովկասեան տիպի բարձրագոյն տեսակ մըն են»<sup>34</sup>: Վեր. Ֆրետորիք Կրին կը գրէր, թէ հայերը կը պատկանէին «յարեթական ճիւղին», իսկ «անոնց դիմագիծն ու ֆիզիքական կազմուածքը զիրենք կը կապեն կովկասեան ցեղի լաւագոյն դրեսակներուն հետ»<sup>35</sup>: Յառաջադէմ եւ վայելուց ցեղերուն հետ նոյնացումը ուղղուած էր մուտք գործելու ամերիկեան ցեղայնական գիտակցութեան մէջ: Ֆիլեան, յիշելով, որ անգլօ-սաքսոնները «կ'օգնեն իրենց հոգեկան եղայրները՝ Արեւելիք անգլօ-սաքսոնները», գրած է. «Եւ ի՞նչ է Միացեալ Նահանգներու ժողովուրդը: Քամական կամ սեւակե՞րա (Negroid): Անշուշը՝ ոչ: Սեմակա՞ն (արար, հրեայ): Որոշակէս՝ ոչ: Յարեթական կամ արիական են նաեւ՝ ճիշտ հայերուն պէս: Ի հարկէ, դէմքի դրեսակը նոյնն է, ինչպէս եւ նկարագրի դրեսակը»<sup>36</sup>:

1898ին, Աժտէրեան կը կրկնէր հայեր-կովկասի-արիական-արեւմտեան եւ թուրքեր-ասիացի-թուրանեան-մոնկոլեան-արեւելեան համեմատութիւնը, վերջիններուն մասին աելցնելով. «Այսպիսով, անոնք չեն պատկանիր նոյնիսկ յաջորդ լաւագոյն ցեղին՝ սեմականին, այլ ցեղային սանդուիխ սպորին դեղը կը գլուուին»<sup>37</sup>: Արամայիս Վարդուկեան, քննադատելով Հայկական Հարցին նուիրուած միսիոնարական այն գիրքերը, որոնք առիթէն օգտուած էին յարձակում գործելու Հայ Առաքելական Եկեղեցւոյ վրայ, դիտել տուած է, որ «հայերը, իբրեւ ցեղ, բոլորը պատկանելով ազ-

<sup>32</sup> George Wilson, *The Financial Philosophy or The Principles of the Science of Money*, Henneberry and Co., Chicago, Donnohue, 1895, էջ 219:

<sup>33</sup> George H. Filian, *Armenia and Her People or the Story of Armenia by an Armenian*, American Publishing Company, Hartford (Ct.), 1896, էջ 41:

<sup>34</sup> James Wilson Pierce (ed.), *Story of Turkey and Armenia*, R. H. Woodward, Boston, 1896, էջ 332:

<sup>35</sup> Frederick Greene, *The Rule of the Turk*, G. P. Putnam's Sons, New York and London, 1896, էջ 132:

<sup>36</sup> Filian, էջ 41, 104.

<sup>37</sup> Antranig Azhderian, *The Turk and the Land of Haig or Turkey and Armenia: Descriptive, Historical, and Picturesque*, The Mershon Company, New York, 1898, էջ 64:

գային Եկեղեցւոյ, իրենց ցեղային իրայապկութիւնը պահած են: Հայերը ցեղ են, բայց թուղթերը՝ ոչ: Հայերը խառնուղու մըն են ցեղային բազմաթիւ դեսակներու եւ անոնց ազգութեան բաղկացուցիչը կրօնքն է»<sup>38</sup>:

Այն հաւաստիացումները՝ թէ հայերը «արեւամուղքիներու նոյն արիւնը, դիմագծերը, կրօնքը եւ քաղաքակրթութիւնը ունին, եւ անոնց իսկական եղբայրներ ու քոյեր են (...)»<sup>39</sup>, հակազդած են օրուան ցեղային տեսութիւններուն եւ ամերիկեան հիմնադրական պատումին: Սակայն, իրապարակ իշած հայազգի եւ հայասէր գրիչները պիտի չհասնէին իրենց նպատակին: Սպիտակամորթ, եւրոպական եւ բողոքական պատկանելիութեան պնդումները հակագաղթականական հոսանքը համոզելու բաւարար չէին, բայց 1916ին պիտի յիշուին իբրեւ օրինակ, թէ ինչպէ՞ս ամերիկեան իրարայաջորդ կառավարութիւնները «թոյլ տուած են որ իրենց օտարերկրեայ քաղաքականութիւնները քուեզ առաջարկուին», պնդած է ԱՄՆԻ նախկին արտաքին գործոց օգնական նախարար Ճոն Քալըն Օ'Լուին, որ աւելցուցած է, թէ «մեր հայերը, բարեմիր միսիոնարներու զօրակցութեամբ, գոեթէ պարճառ դարձան Մ. Նահանգներու եւ Թուղթիոյ միջեւ պարերազմ»<sup>40</sup>:

Արդարեւ, հակագաղթականութեան ցեղային տեսաբանը՝ ընկերաբան Ուիլիմ Ռիփիլ, կը կարծէր, որ արիական լեզուներ խօսողներ չկային Կովկասի մէջ, բայց վստահ չէր, թէ հայերն ու հրեաները սեմական լեզուական ընտանիքի ներկայացուցիչներն էին շրջանին մէջ: Ցայտուն հակասութիւն մը կար իր կասկածներուն մէջ. Ռիփիլ գրած է, թէ հայերէնը «կը թուի արիական ըլլալ», այս արտայայտութեան կցելով ծանօթագրութիւնը՝ «Եթէ հայերէնը իրանական, սեմական կամ եզակի է, զսրահաբար արիական է»<sup>41</sup>: Բնագէտ Ուիլէթ Ռոցէլ ա'լ աւելի հետեւողականութեան պակաս ցուցաբերած է, որդեգրելով հայերու հինգած սեմական դասակարգումը («բաւական իւելացի եւ ինքնապիս, [բայց] անոնց կը պակսի այն յարադեսութիւնը, որ այնքան անհրաժեշտ է մնայուն յառաջդիմութեան համար») եւ զանոնք խմբաւորելով քաղդէական ճիւղին մէջ՝ սուրիացիներու, ասորեստանցիներու, բարելացիներու եւ հրեաներու հետ: Սակայն, միև

<sup>38</sup> Armais P. Vartoogian, *Armenia's Ordeal: A Sketch of the Main Features of the History of Armenia*, n.p., New York, 1896, էջ 42:

<sup>39</sup> Filian, էջ 41.

<sup>40</sup> John Callan O'Laughlin, *Imperiled America: A Discussion of the Complications Forced upon the United States by the World War*, The Reilly & Britton Co., Chicago, 1916, էջ 38:

<sup>41</sup> William Z. Ripley, *The Races of Europe. A Sociological Study*, New York, D. Appleton, 1899, էջ 436, 438, 443 (ընդգծում մերն է):

կողմէ, զանոնք յիշած է իբրեւ արիական լեզուական ընտանիքի տասը խումբերէն մէկը<sup>42</sup>:

Հուիլը դիտել տուած է, որ Արեմուտքի յատկանիշերը՝ ստեղծագործութիւն, յառաջդիմութիւն եւ անհանգստութիւն, կը հակադրուէին Արեւելքի անշարժութեան, համակերպութեան եւ լճացման: Հայերը սահմանած է որպէս «անձնապէս անհրապոյր», «չափազանց վրդովեցուցիչ» եւ «վնասաւական անձեր», Թուրքիան բնորոշելով իբրեւ «խորապէս արեւելեան, ներկայացուցականօրէն արեւելեան իր քաղաքական ոգիով», որուն «հաւասարակիոն կառավարութեան պակասը» գլխաւոր պատճառը եղած էր, որ հայերը դառնային «պատուհաս մը կայսրութեան համար»: Սակայն, աւելցուցած է, որ հայերը «սեփական լեզու, գրականութիւն եւ կրօնք, ազգային ու ցեղային լաւ սահմանուած լրեսակ ունին, եւ մենք՝ արեւմուպրցիներս, կը հաւադանք, որ անհապականութեան եւ անձնաւորութեան այսքան լրարեր ունեցող ժողովուրդ մը սեփական կառավարութեան իրաւունք ունի»<sup>43</sup>:

Գրագիտութեան քննութիւն հաստատելու ձախող փորձերէն մէկուն ընթացքին, Սահմանափակման Լիկայի գործադիր յանձնախումբի ատենապետ Ռոպըրթ Տըքուրսի Ուրու 1902ին կոչ ուղղած է «սահմանափակելու մեծաքանակ ոչ-որակեալ մշակներու գաղթականութիւնը, որոնք այժմ այս երկիրը կու զան հարաւային եւ արեւելեան Եւրոպայէն ու Ասիայէն՝ Նիւերքի նաև հանգիստ միջոցով», աւելցնելով.

Ամելի՞ն. ընդունելով հանդերձ, որ ներկայ անգրագէտ գաղթականներէն շատերը կարեի է գործի լծել անմիջապէս՝ ցած աշխատավարձով, մեր ներկայ արտակարգ բարգավաճումի վիճակին մէջ, պէտք է յիշովի, որ այս ծանր ծեռային աշխատանքը կատարողները մեր անգրագէտ գաղթականներուն ամբողջութիւնը չեն կազմեր: Այսպէս, մինչ հարաւային խոալացիները, լեհերն ու սլովակները կրնան ներկային ծանր ծեռային աշխատանք գտնել, մեր գաղթականներուն մեծագոյն մասը, ինչպէս, օրինակ, եբրայեցիները, սուլիհացիները, հայերը են., սովորական մշակներ չեն դառնար<sup>44</sup>:

Բժիշկ Ալան ՄաքԼոյին նախատալից յօդուածի մը մէջ պնդած է, որ սուլիհացիներն ու հայերը «համբաւաւոր էին իրենց կեղծաւոր եւ անսկզբունք յատկանիշերով», իսկ անոնց «ծառայամիտ ու ստրկաբարոյ խոնարհութիւնը եւ ոգիի լիակատար բացակայութիւնը» կը ծառայէր իբրեւ «ծածկոյթ՝ արեւելքցի նենգութեան»: Առաջ անցնելով, զանոնք պիտակած է «Մերձաւոր Արեւելքի մակաբրոյներ» եւ «Լեւանթի տականք»՝ յոյներու եւ

<sup>42</sup> W. E. Rotzell, *Man: An Introduction to Anthropology*, John Jos. McVey, Philadelphia, 1905, էջ 135-136, 139:

<sup>43</sup> Wheeler, էջ 727:

<sup>44</sup> *Regulation of Immigration: Report of the Committee on Immigration, U.S. Senate, on the Bill (H.R. 12199) to Regulate the Immigration of Aliens into the United States*, Government Printing Office, Washington, 1902, էջ 74, 78:

թուրքերու կողքին, որոնք «ցանկալիութեան իմաստով այնքան ցած [են] բոլոր միաներէն, որ առանձին դասակարգ մը կը կազմեն»<sup>45</sup>:

Յաջորդ տարի, ընկերաբան Էտուլը Ռու կ'արձագանգէր Ֆրենսիս Ուոքը ի խօսքներուն. «Գաղթականութեան հեղեղը այժմ կը հոսի փարրեր ակերէ, սնելով նախորդ այլքէն աւելի սպոր մարդկային աղքիւներէ: Խրուաթիայէն ու Տալմաթիայէն եւ Սիկիլիայէն ու Հայաստանէն, մեզի կը նեկեն ծեծուած ցեղակեսակներու ծեծուած անդամները, յաճախ ամենէն նախնական մարդիկը, որոնք մէկ կողմ նեղուած են կամ եղեւ մնացած են ուժեղագոյն երոպական ցեղերու օրորներուն մէջ»<sup>46</sup>: Յօդուածը լոյս տեսած էր *Independent* շաբաթաթերթին մէջ, որ նոյն թիւով խմբագրական քննադատական մը կը հրատարակէր, ուր, ընթացիկ կարծրատիպերու հետեւելով հանդերձ, նպաստաւոր գաղափար կը յայտնէր Նիւ Եռոքի հայերուն (թէեւ փոքրամասնութեան մը) մասին. «Այդ “ծեծուած” հայերը աղքադանոցներ չեն երթար, այլ հարուապ կը դառնան: Արեւելքի մէջ ասացուածք մը ունէին, թէ հրեայ մը հաւասար է երկու թուրքի, յոյն մը՝ երկու հրեայի, եւ հայ մը՝ երկու յոյնի. գիրող թուրքը շարքին խորը կ'երթայ, իսկ ճնշուած հայը՝ գագաթը: Անոնք յաջող վաճառականներ են այս քաղաքին մէջ»<sup>47</sup>: 1906ին, Փրեսքոթ Հոլ կ'ընդունէր, առարկայական մօտեցում ծեւացնելով, թէ «կարգ մը հայ վաճառականներ բաւական իւելացի են եւ անցանկալի գաղթականներ չեն: Միւս կողմէ, սպորին դասակարգէն շապերը չափազանց առարկելի են»: Իր եզրակացութիւնը, այդուհանդերձ, այն էր, որ հայերը, «ընդհանրապէս, ցանկալի գաղթականներ չեն»<sup>48</sup>:

Տնտեսագէտ Ճոն Քոմմընգ, բնութագրումի երոպական ընթացիկ փորձերուն հետեւելով, հայերուն մասին կը գրէր, թէ «Արեւելքի ամենէն խորամանկ վաճառականներու, առեւպրականներու եւ լումայափոխներու շարքին կը պատկանին եւ, հրեաներու նման, գիւղացիութիւնը զիրենք կ'արէ եւ կառավարութիւնը կը հալածէ,- աւելցնելով.- Հրեաներուն պէս նաև, կրօնական հալածանքը զիրենք միացուած է՝ 5.000.000ի թիւով,

<sup>45</sup> Allan McLaughlin, “Hebrew, Magyar, and Levantine Immigration”, *The Popular Science Monthly*, September 1904, էջ 440-442: Սեւամորթ մամուլը արձագանգ եղած է այս բառապաշտին. 1907ին, *Colored American Magazine* կը գրէր, թէ «արդէն օրը հասած է, երբ Երոպայի լրականքը մեզի հետ է՝ աղքադանները, դադապարբեալները, ընկերվարականները, անիշխանականները» (մէջթերումը՝ Stephen Steinberg, *The Ethnic Myth: Race, Ethnicity, and Class in America*, Beacon Press, Boston, 2001, էջ 202):

<sup>46</sup> Edward Alsworth Ross, “The Value Rank of the American People”, *The Independent*, November 10, 1904, էջ 1063 (վերատպումը՝ idem, *Foundations of Sociology*, The Macmillan Company, New York and London, 1905, էջ 393):

<sup>47</sup> “The ‘Lesser Breeds’”, *The Independent*, November 10, 1904, էջ 1099:

<sup>48</sup> Prescott F. Hall, *Immigration and Its Effects upon the United States*, Henry Holt and Company, New York, 1906, էջ 42:

նշանակալիորէն զբարին եւ շրջակայ ցեղերէն դարրեր ցեղային դեսակով՝<sup>49</sup>:

Ամերիկացի հոչակատր վիպասան Հենրի Ճէյմզ վերադարձած է 1904-05ին՝ քառորդ դար Անգլիա ապրելէ ետք, ու զրի առած յօդուածներու ժողովածու մը, ուր արձանագրած է իր տպաւորութիւնները ամերիկեան ազգութեան վրայ գաղթականութեան ներգործութեան մասին: 1895-96ի հայկական ջարդերուն, Ճէյմզ իր վրդովումը յայտնած էր Ելուայի ցուցաբերած անշարժութեան հանդէա՝ Ապտիլ Համիտի վայրագութեան դիմաց: Տասը տարի ետք, սակայն, նոյն հայերը կը դառնային Ճէյմզի կողմէ «ամենէն աւելի ծաղր ու ծանակի ենթարկուած գաղթականական իմբաւորումը»<sup>50</sup>: Գրագէտը պատահական հանդիպում մը յիշած է երիտասարդ հայու մը հետ՝ Նիւ Հեմփշիրի բլուրներուն վրայ՝ իբրև ապացոյց հաղորդակցութեան պակասին բնիկի եւ օստարականի միջեւ, որ ցոյց կու տար համարկելու անկարելիութիւնը, եւ այնուհետեւ վերադարձած է հայկական օրինակին՝ հաղորդակցութեան չգոյութեան այդ զգացումը շեշտելու համար: Ճէյմզ ենթադրած է, որ ձուլումի անկարելիութիւնը հետեւանքն էր փակ կեանքի զարգացման եւ ներհամայնական համերաշխութեան իրողութեան գաղթավայրին մէջ:

Ցամաք իշած հայուն, օրինակ, հոն կը սպասէ այնքան տաք ու կահաւորուած հայկական անկին մը, որ անկէ զերծ ըլլալու փոյթի կարիքը հետզհետէ նուազ նախապայման մը կը դառնայ: Անկինը աւելի ու աւելի տաք կը դառնայ, կ'ենթադրուի, հարուստ կոտակումներով, եւ ուրեմն աւելի ու աւելի ժամանակ կ'առնէ շրջապատող տարրին մէջ կլանուիլը իրեն համար, եւ ան փաստորէն կրնայ զգալ՝ աւելի ու աւելի, որ կրնայ ատիկա ընել ըստ իր դրած պայմաններուն<sup>51</sup>:

Ալֆրէտ Շուկ քննած է ցեղային խառնուրդի ենթադրեալ ազդեցութիւնը պատմութեան վրայ, փորձելով մատնանշել անոր հետեւանքները ամերիկեան գաղթականութեան վրայ: Հարաւային եւ հարաւ-արեւելեան երոպացիները (իմա՝ նաեւ Օսմանեան Կայսրութեան բնակիչները) նկատած է «աշխարհի ամենէն խառնացել ժողովուրդը», բացառութեամբ հարաւային ամերիկացիներուն, զանոնք պիտակելով «ազգութիւններ որ ներկայիս աւելի լաւ ցեղերու փարիհաներն (pariah) են, ու եղած են դարերով, բազմից զրպարդուած թուլքէն անհունապէս սպոր»<sup>52</sup>: Եզրակացուցած է, որ

<sup>49</sup> John R. Commons, *Races and Immigrants in America*, Macmillan, 1907, New York, էջ 100-01:

<sup>50</sup> Roediger, էջ 4: Համիտեան ջարդերուն հանդէա՝ Ճէյմզի կեցուածքին մասին, սեւ՝ Peter Balakian, *The Burning Tigris: The Armenian Genocide and America's Response*, HarperCollins, New York, 2003, էջ 124:

<sup>51</sup> Henry James, *The American Scene*, Harper and Brother, New York and London, 1907, էջ 116, 120:

<sup>52</sup> Alfred P. Schultz, *Race or Mongrel?*, L. C. Page and Co., Boston, 1908, էջ 322:

«Ներկայիս Եկող ցեղերուն պարմութիւնը անդարակուսելիօրէն կը փաս-  
դէ անոնց միրային սպորակայութիւնը սլաներէն ու լավիններէն առաջ  
գաղթող ցեղերուն: Եթէ գաղթականութիւնը փակախն օրինութիւն մըն է,  
ուրեմն դիմացկուն նորմանդական ցեղերը ամէն ծեւով նախընդունի են,  
քան անցած ցեղերու հարաւային եւ հարաւ-արեւելեան թեկորները»<sup>53</sup>.

1909ին, կրթական հարցերու մասնագէտ Էլվուտ Քըպերլիի բանաձե-  
տումը խնդրոյ առարկայ կը դարձնէր Շուզի մօտեցումը, թէ «դպրոցը չի  
կրնար ցեղի մը մասնայալութիւնները ներարկել ուրիշ ցեղի մը մասնուկ-  
ներուն մէշ»<sup>54</sup>: Կեդրոնանալով կրթութեան միջոցով ընկերային ճարտա-  
րագիտութեան վրայ, Քըպերլի պնդած է, որ նկատելի էր նոր գաղթակա-  
նութեան նկարագրային փոփոխութիւնը, ներառեալ «հարաւէն յոյներ,  
սուրիացիններ եւ հայեր»: Գրած է. «Անգրագէտ, իլու, ինքնավսպահութեան  
եւ նախաձեռնութեան պակասներով, օրէնքի, կարգի ու կառավարութեան  
անգլօ-գերմանական հասկացութիւնները չունենալով, անոնց զալուսպը  
ծառայած է մեր ազգային պոհմագիծը խորապէս նուրացնելու եւ մեր քա-  
ղաքացիական կեանքը աղաւաղելու»: Քըպերլի մակերեսային ընդհանրա-  
ցումներէն անցնելով ծովումով ընկերային կարգը պահպանելու անհրա-  
ժշտութեան՝ կը թելադրէ. «անոնց երեխաններուն մէջ արմադրաւորել, որ-  
քան կարելի է՝ արդարութեան, օրէնքի ու կարգի եւ ժողովրդային կառա-  
վարութեան, եւ անոնց մէջ արթնցնել յարգանք մը մեր ժողովրդավարա-  
կան հասկապութիւններուն եւ մեր ազգային կեանքի այն բաներուն հա-  
մար, որոնք, իբրև ժողովուրդ, կը նկատենք, որ արժանի է պահպանել»<sup>55</sup>:  
Սեպտեմբեր 1908ին, Ամերիկայի Ազարակապաններու Կրթական եւ Հա-  
մագործակցական Միութիւնը (Farmers' Educational and Cooperative Union  
of America) միեւնոյն կեցուածքը կ'որդեգրէր, յորդորելով որ գաղթականու-  
թեան օրէնքները գործադրուէին երկրի «հասկապութիւնները պահպանե-  
լու, քաղաքացիութիւնը պաշտպանելու եւ անգլօ-սաքսոն քաղաքակրթու-  
թիւնը պահելու ապագայի համար...»: Սակայն, առաջադրած է հակառակ  
լուծումը՝ դաշնակցային եւ նահանգային օրէնսդրութեան վաւերացումը,  
որպէսզի «ներկայ օտար ներիութը հարաւ-արեւելեան Ելրոպայէն եւ  
արեւմտեան Ասիայէն» դուրս մնար<sup>56</sup>:

Իր գիրքին մէջ, Ոիփիլի գոված էր հայերը.

Բոլոր արեւելքիններուն մէջ, ամենէն խելացինները, աշխատասէրները եւ խա-  
ղաղասէրներն են: Հրեանները կը յիշեցնեն նկարագրի շատ գիծերով, յատկա-

<sup>53</sup> Նոյն, էջ 254-55:

<sup>54</sup> Նոյն, էջ 261:

<sup>55</sup> Ellwood P. Cubberley, *Changing Concepts of Education*, Houghton Mifflin, Boston,  
1909, էջ 14-16:

<sup>56</sup> *Reports of the Immigration Commission: Statements and Recommendations Submitted by Societies and Organizations Interested in the Subject of Immigration*, Government Printing Office, Washington, D.C., 1911, էջ 382:

այս առեւտրական գործերու իրենց ընդունակութեամբ եւ իրենց յատկանշական ժումկալութեամբ, որ կը մօտենայ ժլատութեան (...) Մարդաբանորէն, այս մարդիկը գերագոյն կարեւորութիւն ունին իբրեւ ֆիզիքական տեսակի մաքրութեան օրինակ, որ կը բխի նշանաւոր ընկերային եւ կրօնական համերաշխութենէ: Դաքտեալ կը մրցին իրեաներուն հետ այս իմաստով<sup>57</sup>:

Սակայն, չափաւոր լեզուի գործածութիւնը յարաբերական էր: 1908ին, Ռիփի ակնարկած է ազնուապետական դասակարգի անկատար ակնկալիքին՝ անմիջական ծովման. «Ելուպայի մէջ, բնակչութիւնը հողէն աճած է: Դեռ ներիիւտուած է անոր մէջ, անոր մասն է: (...) Բայց Ամերիկայի մէջ, մարդ գրեթէ կրնայ ըսել, թէ ժողովուրդը երկինքէն ինկած է: Հողին վրայ են, բայց դակաւին անոր լիակատար մասը չեն: Բնակչութեան արդիւնքը արուեստական է ու դարաշխարհիկ: Դեռեւս կապ չունի իր ֆիզիքական միջավայրին հետք: Արդիւնքը՝ աշխարհի պատմութեան մէջ եզակի մարդկային երեւոյթ մը»<sup>58</sup>:

Ռիփիի աւելի մտահոգ էր տարբեր տեսակներու «խառնուրդ»ով (intermixture)<sup>59</sup> նպաստելով եզակի «ամերիկեան տիպ»ի մը յառաջցումին, որուն կողմնակից եղած է, հաւանական համարելով ատիկա՝ «իին անգլօ-սաքսոն ցեղի» ընկերային եւ անջրապետային տեղաշարժին միջոցով: Հարցը կը դառնար այդ եզակի տիպին գերակայ կամ ստորակայ ըլլալուն շուրջ. Ռիփի անցողակի յիշած էր, թէ «նոյնիսկ Ելուպայի քաղաքական կոնքին դիմած են, եւ իհմա մեծաթի յոյներ, հայեր եւ սուրիացիներ կը ներգրաւենք: Բաւականաչափ չար կամ սպոր ժողովուրդ չկայ, որ ապաստան չփնտոէ մեր ափերուն»: Բայց վերլուծումը անոր վստահութիւն կը ներշնչէր, որ «անգլօ-սաքսոն բեռու» կրնար ամբողջանալ, «սնելու, բարձրացնելու եւ ներշնչելու այս բոլոր գաղթական ժողովուրդները, որոնք, ժամանակի ընթացքին, նոյնիսկ եթէ անգլօ-սաքսոն ցեղը ֆիզիքապէս ողորուի կյանող հեղեղով, անոր քաղաքակրթութեան եւ իրէալներու շահը դեռ պիտի շարունակէ ճանապարհը լուսաւորել»<sup>60</sup>: 1909ին, սակայն, դրուատած է «մեր ափերուն վրայ այժմ իջնող հորդային (...) գերազանց ֆիզիքական որակը» եւ ընդգծած, թէ «գիշատրաբար կ'ընդունինք գիշացիութեան եւ սպորին դասակարգերու լաւագոյն, ամենէն յառաջադէմ եւ արթնամիկ դարրը, որ դրամադրելի է վերջերս յայրնուած այս նոր երկիրներուն կողմէ»<sup>61</sup>:

Գնդապես ու բժիշկ Զարլզ Վուտրըֆ կենսաբանական եւ ցեղային գերակայութեան երանգը մուծած է խօսակցութեան մէջ: Զովման կողքին,

<sup>57</sup> Ripley, *The Races of Europe*, էջ 446.

<sup>58</sup> William Z. Ripley, “Races in the United States”, *The Atlantic Monthly*, December 1908, էջ 745:

<sup>59</sup> Ripley, “Races in the United States”, էջ 748-59:

<sup>60</sup> William Z. Ripley, “Race Progress and Immigration”, *The Annals of the American Academy of Political and Social Science*, July 1909, էջ 130:

ան պնդած է, որ արիացիներէն (= սպիտակամորթներէն) ստորադաս նույները պարզ մակարոյցներ էին.

Գաղթականները այժմ կու գան Ելրոպայի եւ Ասիոյ մասերէ, որ շատ աւելի քիչ ուղեղ կայ, քան արիացիի ունեցածը. տարբեր ցեղերէ մարդիկ, դժուար ձուվելի արիացիներու հետ: “Անգրագէտներու հորդաներ”, “Ելրոպայի տականք”, “մուրացկաններ”, երայեցիներ, լեհեր, սլովաքներ, խրուաթներ, հունգարացիներ, իտալացիներ, սուրիացիներ, որոնք չեն կրնար հասկնալ արիական ժողովրդավարութիւնը, երբեք չեն կարողացած դիմադրել արիացիներուն, աճած են արիացիներու հազարամետակներ շարունակ կերտած բարձր քաղաքակրթութեան մէջ եւ միշտ եղած՝ կերակրակից օրկանիզմներ (*commensal organisms*)<sup>61</sup>:

Ընկերաբան Հենրի Փրաթ Ֆերչայլտ նման զուգահեռ մը գծած է սեւամորթներու հետ, յոյն զաղթականներուն նույրուած հատորի մը մէջ. «Այսուհանդերձ, միջին ամերիկացիի մզքին մէջ, արդի զաղթականները առհասարակ սպորտադաս ժողովուրդներ կը նկատուին, ցեղեր, որոնց վրայ վերէն կը նայի, որոնց հետ չ'ուզեր կապ ունենալ՝ ընկերային հաւասարութեան իմաստով»<sup>62</sup>:

Ցեղի ու զաղթականութեան հարցին մէջ, աշխատաւորական շարժումը իր դասակարգային դիրքորոշումն հեռու էր: Գաղթականներուն դէմ կեցուածք ճշտած էր, այն պատճառաբանութեամբ, որ անոնք կրնային համաձայնի աշխատավարձերու նուազումին եւ գործարաններու ղեկավարութեան կողմէ կանոններու դրժումին: 1904ին, Ուիկի ոհսել տուած էր, որ «արիեսրականներուն կողմէ ամենէն ապելի ազգութիւնները Ելրոպայի հուժանն է, որ հիմա կու գայ յարածուն թիւերով, իշակս հայերը, յոյները եւ սուրիացիները: Աստնք բոլորը իմրուած են առանձին դասակարգի մէջ, իբրև գործադրով ալրողներ (*strike breaker*)»<sup>63</sup>: 1890էն մինչեւ 1909, կամայթէ ակամայ, հայերը ներգրաւուած էին նման գործունեութեան մէջ, եւ ասիկա բազմից նիւթ դարձած է ամերիկեան եւ հայ մամուլին մէջ<sup>64</sup>: Վիթթոր Պերկէր՝ ԱՄՄ Ընկերվարական Կուսակցութեան առաջին ներկայացուցիչը քոնկրէտ մէջ, սպիտակ ցեղի յաղթանակը նկատած է աշխատաւոր դասակարգի յաղթանակի երաշխիքը: Յունիս 1911ի ճահի մը մէջ, պնդած է, որ գործարանատէրերը ծեռնարկած էին կազմակերպելու նուազ ցանկալի գաղթը մթին նպատակներով. «Մինչ մեր գործարաններու արդարանքները մեծապէս պաշրպանուած են [կորոքերով], երբեմն՝ մինչեւ 200

<sup>61</sup> Charles E. Woodruff, *Expansion of Races*, Rebman, London and New York, 1909, էջ 389:

<sup>62</sup> Henry Pratt Fairchild, *Greek Immigration to the United States*, Yale University Press, Henry Frowde, New Haven, London, 1911, էջ 237:

<sup>63</sup> William Z. Ripley, “Race Factors in Labor Union”, *The Atlantic Monthly*, March 1904, էջ 301.

<sup>64</sup> Տե՛ս, օրինակ՝ «Ամերիկահայ քրօնիկ», *Հայունիք*, 17 Օգոստոս 1907 եւ 7 Սեպտեմբեր 1907: Հմմտ.՝ Mirak, էջ 88-89:

առ հարիրի մակարդակով, զանոնք արտադրողները բնաւ պաշտպանուած չեն: Ընդհակառակը, վերջին քսան դարիներուն, պատնները, իդալացիները, յոյները, ոռուերը եւ հայերը միիոններով մուծուած են երկրին մէջ: Պարզապէս աւելի ցած ապրուսէի մակարդակ ունենալուն համար, մեր պաշտպանուած ճարտարարուեստի աշխատանցներէն, գործարաններէն եւ հանքերէն դուրս դրած են ամերիկացիները, գերմանացիները, անգլիացիները եւ իրլանդացիները»: Այդ ժամանակ արդէն ապացուցուած էր, որ այս պնդումները անճիշտ էին. ո՛չ աշխատավարձերը նուազած էին եւ ո՛չ ալ նոր գաղթականները փոխարինած էին հին աշխատաւորները, որոնք իրականութեան մէջ մագլցած էին՝ աւելի հմտութիւն պահանջող գործերու անցնելով<sup>65</sup>:

## ՀԱՅԱՃԵԱՆԻ ԴԱՏԻ ՆԱԽՈՐԵԱԿԻՆ

1870ի քաղաքացիութեան օրէնքի բարենորոգումը ազատորէն օգտագործուած էր մինչեւ 1906, եւ հունգարացիներ, ֆինլանտացիներ, հայեր, թուրքեր, սուրբացիներ եւ հնդիկներ քաղաքացիութիւն ստացած էին Քայլիֆորնիոյ մէջ: Արտաքին գործոց նախարարութիւնը, յատուկ իրահանգով, ցուցմունք տուած է դատարաններուն օրէնքներու ճիշտ գործադրութեան մասին: Ազատամտութիւնը խարդախութեան ադրբիր դարձած էր տարբեր շրջաններու մէջ: Օրինակ, ըստ դատաւոր Զարլզ Ամիտընի 1906ի դատավճիրին, տեղացի կաշառակեր քաղաքական գործիչներ հաւաքած էին օտարականներու խոմբեր (հունգարացի, իտալացի, հայ եւ հրեայ) Սենթ-Լուիզի մէջ ու զանոնք տարած դատարան՝ քաղաքացիութեան երդումը տալու առանց այլեւայլ հարցումներու<sup>66</sup>:

29 Յունիս 1906ին, ամերիկեան քոնկրէտ գաղթականութեան օրէնք մը վակերացուցած է, որ ուղղուած էր վերջ դնելու նահանգային դատարաններու միօրինակութեան բացակայութեան, նաեւ՝ կանոնատրելու քաղաքացիութեան շնորհումի ընթացակարգերը, հաստատելով կերպոնացած վարչութիւն մը: Սահմանափակելով քաղաքացիութեան հարցերով գրադր դատարաններու թիւը, կը ստեղծէր Գաղթականութեան եւ Քաղաքացիութեան Վարչութիւնը (Bureau of Immigration and Naturalization), որուն քաղաքացիութեան բաժանմունքի վարիչը Եղած է Ռեմազը

<sup>65</sup> Alexander Kadison, “Berger and Wilson: The Socialist’s Remarks on Immigration from Southern Europe”, *The New York Times*, July 15, 1912. նաեւ՝ Isaac A. Hourwich, *Immigration and Labor: The Economic Aspects of European Immigration to the United States*, New York, G. P. Putnam and Sons, London, Knickerbocker Press, 1912, էջ 394-395. նաեւ՝ Henry Reed Burch and S. Howard Patterson, *American Social Problems: An Introduction to the Study of Society*, The Macmillan Company, New York, 1918, էջ 114-15:

<sup>66</sup> David P. Dyer, *Autobiography and Reminiscences*, William Harvey Miner, St. Louis, 1922, էջ 277:

(1906-13): Այս գրասենեակին վստահուած էր իրաւապահութիւնը եւ պայքարը՝ կասկածելի դէաքերու դէմ:

Սեպտեմբեր 1909ին, Սինսինաթիի շրջանային դատարանին դիմում եղած է վճռելու, թէ հապատակութեան դիմած թուրք մը կրնա՞ր ոչ-ասիացի եւ, հետեւարար, սահիտակամորթ նկատովիլ: Թէեւ թուրք գաղթականները փոքրաթիւ էին, դատը կը հետաքրքրէր «հունգարացի եւ մաճար (Hunnish and Magyar) (sic) ժողովուրդներու ներկայացուցիչները», գրած է Նիւ Եռոր թայսմի խմբագրականը, «որոնց ցեղը նման է թուրքերուն, եւ որոնք մեր գաղթականներու կարեւոր մէկ մասը կը կազմեն»: Յօդուածը թրքական արշաւանքներու պատմութեան եւ թուրքերու մոնկոլական ծագումին թուրցիկ ակնարկ մը նետելէ Ետք, դիտել սուսած է, որ «դէայի արեւմուլը յառաջիսաղացքին մէջ, թուրքերը ազագորէն խառնուած էին իրենց լուծին դակ ինկած կովկասեան ցեղերուն հետք»: Պոլսոյ բնակիչները արաբներու, քիւտերու, սլավներու, ալպանացիներու եւ յոյներու շառաւիղներ էին, ինչպէս եւ «աւելի խառն ծագումով օտար ստրկուիիններու»: Սակայն, խմբագրականը ամերիկացի գրողներէ Վկայութիւններ բերած է Անատոլիոյ թուրքերու ոչ-սպիտակ դիմագծին մասին եւ թէ՝ «թրքական միտքը չ'աշխատիր մերինին նման...»: Եզրակացուցած է, որ «թէեւ դաժան ու ջարդարար ժողովուրդ մըն են (...) անոնք նաև եւրոպացի են, այնքան “սպիտակ” որքան հունգարացիները, ֆինլանդացիները եւ քոզարները»<sup>67</sup>:

Լիբանանցի մարոնի լրագորդ Սալլում Մոքարզէլ ի պատասխան գրած է, թէ «ամբողջովին սպիտակամորթ սուրիացի»ի մը քաղաքացիութեան շնորհումը մերժուած էր թրքակապատակութեան պատճառով, ու այս վարքագիծը որակած՝ «անտեղի նախապաշարում» եւ «տգիտութիւն»: Թուրքերը սպիտակամորթ ըլլալու փոխանորդական իրաւունք ստացած էին, հետեւարար Մոքարզէլ էթնիկ լուսարանութեան անհրաժեշտութիւնը շեշտած է, հարցադրելով, թէ «ինչպէս կարելի էր իննդրոյ առարկայ դարձնել յոյնին, սլավն, հայոն, արարին եւ սուրիացին կովկասեան (= սպիտակ) արինը, քանի որ անոնք բնիկ էին իրենց ապրած հողերուն, եւ քանի որ վաղ թուրքերը իրենց կիները առած էին այն ժողովուրդներէն, որոնց սպիտակ ցեղը գերակայ է (... )»<sup>68</sup>:

Արդարեւ, 20 Սեպտեմբեր 1909ին, Ֆրեզնոյի մէջ մերժուած էր Մատթէոս Յակոբեանի քաղաքացիութեան դիմումը, ուր ըսուած էր, թէ «բնիկ թուրքիացի» (native of Turkey) էր: Ասպարէզ կը կատարէր հետեւեալ տեղեկատուութիւնը.

<sup>67</sup> “Is the Turk a White Man?”, *The New York Times*, September 30, 1909:

<sup>68</sup> “Turkish Subjects: Declares That Prejudice Exists Against Their Becoming American Citizens”, *The New York Times*, October 3, 1909: Դատը բեկանուած է Սենթ Լուիսի շրջանային դատարանին կողմէ:

Այդ խնդրագիրը ըստ սովորութեան Ուաշինգթոն դրկուած ըլլալով, այն տեղի քաղաքացիական պիտօյին պետք եղող Ռիչըրտ Քէմըլ [sic] անուն պաշտօն-եայէն հրաման եկած էր Ֆրէզնոյի կառավարական պաշտօնեայ Ճօնզի որ յիշ-եալ Յակոբեանի քաղաքացիութեան վկայական չի տայ՝ սա պատճառաւ որ Յակոբեան բնիկ թիւրքիացի մը ըլլալով, ծագումով պատկանած ըլլալու է մոն-կոլու ցեղին որ ամերիկեան քաղաքացի չի կրնար ըլլալ, նաեւ թիւրքերը բազմա-կութեան հաւատացող ըլլալով, չեն կրնար ամերիկեան] քաղաքացի ըլլալ, եւ ուստի Յակոբեանն ալ չի կրնար ըլլա<sup>69</sup>:

Շարունակութեան մէջ, թերթը Քէմպըլը նկատած է «աշխարհագրու-թեան ու մարդկային պակրմութեան վրայ ուղիէ մը շակր աւելի փեղեկու-թիւն» չունեցող՝ ամերիկեան կառավարութեան «այդպիսի ապուշ պաշ-տօնեաներու» շարքէն մէկը, «որ հայը բազմակին մոնկոյներու շարքը կը դասէ»: Սակայն, «այդ Մր. Քէմըլ ըստած մարդուկը, ով որ ալ ըլլայ», դուռած էր «հայերը “մոնկոլ” ու “բազմակին” թիւրքերու երկրացի ըլլալնուն համար ամերիկեան քաղաքացիներու ցանկէն դուրս ծգուելու հրահանգը», ինչ որ կենսական բնոյք ունէր ամերիկահայութեան համար<sup>70</sup>:

Ֆրեզնօ մորնինկ րիփապլիքըն օրաթերթի խմբագրականը բուռն կեր-պով կը քննադատէր Քէմպըլի հրահանգը ու կը յայտնէր, թէ «հայերը քրիստոնեայ եւ արիական են - մեր ցեղէն ու կրօնքէն մարդիկ - եւ թքա-կան պայմաններէն այնքան դժգոհ են, որքան որ մենք պիտի ըլլայինք»: Աւելցնելով, որ հայերն ու թուրքերը «անունէն կրնան զանազանուիլ»՝ «եան» վերջածանցը յիշելով, թերթը եզրակացուցած է, որ «որեւէ “թուրք-իացի”, որուն անունը Յակոբեան է, թուրք չէ, ոչ ալ մոնկոլ, ոչ ալ բազ-մակին, այլ մեր ցեղէն ու կեսակէն մարդ մը, իր սեփական երկրի հե-րոսներէն մէկուն անունով կոչուած, որ ամերիկեան գաղափարականներ եւ ծգրումներ ունի եւ որ հոս եկած է լաւ քաղաքացի մը ըլլալու եւ պիտի՝ ըլլայ, եթէ թոյլ դանք»<sup>71</sup>:

Յաջորդ թիւին մէջ, Ասպարէզ կը տեղեկացնէր դէպքերու թաւալգլոր ընթացքին մասին: 22 Սեպտեմբերին, Լոս Անձելըսի մէջ մերժուած էր ճորճ Ա. Շէջինի («ինքզինք թիւրք կոչող մէկը») քաղաքացիութեան դի-մումը՝ թուրքերու մոնկոլական ծագումի պատճառով, իսկ նոյն օրը՝ Ֆրեզ-նոյի բարձրագոյն դատարանի դատաւոր Հ. Զ. Օսթին Գաղթականութեան Վարչութենէն հրահանգ ստացած էր մերժել Մարտիրոս Տէրտէրեանի դի-մումը, «սա հիման վրայ թէ թիւրք մը քաղաքացի չի կրնար ըլլալ, վասնզի «ճերմակ մարդ» չէ եւ թիւրք ըլլալով, բնականաբար բազմակութեան հա-

<sup>69</sup> «Հայը եւ ամերիկեան քաղաքացիութիւնը», Ասպարէզ, 24 Սեպտեմբեր 1909:

<sup>70</sup> Նոյն: Կը թովի, թէ Campbell անունին սիսալ տառադարձութիւնը՝ Քէմըլ (Camel), պատճառ դարձած է «ուղտո»ի (camel) հետ զուգորդումին կամ բառախաղին:

<sup>71</sup> “Not ‘Turks’”, *The Fresno Morning Republican*, 21 September 1909: Ամբողջական թարգմանութիւնը տե՛ս՝ «Հայը եւ ամերիկեան քաղաքացիութիւնը»:

ւարացող մըն է»<sup>72</sup>: Այս կացութեան մասին, Ֆրեզնօ մորնինկ րիփապ-լիքը նոր խմբագրական մը փաստեր կը բերէր հայերու Ելրոպացի ու սահտակամորթ ըլլալուն, յայտնելով այն կարծիքը, թէ եղածը իրազեկութեան պակաս էր.

Այսպէս, եթէ “Ելրոպա” պիտի առնովի պատմական իմաստով, աւելի քան աշխարհագրական, հայերը Ելրոպացի են այնքան որքան որ հրեաները, եւ նոյն պատճառով: Միակ տարբերութիւնը այն է, որ քաղաքացիական բաժանմունքի պետ Ռիչըրտ Ք. Քէմպըլ այս փաստերուն իրազեկ է հրեաներու պարագային, բայց իրազեկ չէ հայոց պարագային: Կը նշանակէ, թէ ընդամենը պէտք է քիչ մը տեղեկութիւն հաղորդել Ռիչըրտ Ք. Քէմպըլին<sup>73</sup>:

Սակայն, այս բարեացակամ դիրքորոշումը, որ պատահածը դիւանակալական սխալի կը վերագրէր, խոտոր կը համեմատէր Քեմպըլի դատական վիճարկումներու աշխատանքային ցուցակին, որ կ'ընդգրկէր հնդիկները, թուրքերը, Հիւսիսային Ավրիկէի եւ Եգիպտոսի ժողովուրդները, պարսիկները, սուրիացիները եւ «այլ ասիացիներ», անպայման հայերն ալ նկատի ունենալով<sup>74</sup>: Ինչպէս պատմաբան Մարիան Սմիթ դիտարկած է, «մինչ Քեմպըլի գրութիւնները ցոյց կու դան, որ ինք անձամբ “թերի գոյնով (off-color) ցեղերը” կը նկատէր “ո՞չ միայն անպէտք, այլև անցանկալի յաւելումներ քաղաքական մարմնին”, անոր ուազմավարութիւնը ճիզ կը թափէր դադարաները սպիաթել, որ այս կամ այն ծեռվ վճիռներ դան»<sup>75</sup>:

Հոկտեմբերի վերջերուն, Ասպարէզի խմբագրականը կ'անդրադառնար Ֆրեզնոյի հայերը շահագրգոռ երեք խնդիրներու, որոնցմէ առաջինը քաղաքացիութեան հարցն էր: Հայոց դէմ յարուցուած արգելքները արդէն ո՞չ միայն Քայիֆորնիոյ, այլև արեւելեան նահանգներուն մէջ զգալի դարձած էին: Սուրիացիները, որոնք թիով աւելի շատ էին հայերէն, արդէն այդ արգելքներուն դէմ գործի անցած էին Լու Անճելըսի մէջ: Թերթը կը թելարդէր լծակից չոլլալ սուրիացիներուն, որոնք հայերէն տարբեր էին ֆիզի-

<sup>72</sup> «Հայոց ամերիկեան քաղաքացիութիւնը», Ասպարէզ, 1 Հոկտեմբեր 1909: Նիւ Ճըրգիի մէջ ալ քաղաքացիութիւնը մերժուած է դիմող հայերու, սակայն Կոչնակ, յիշելով նաեւ Ֆրեզնոյի պարագան, հաւանական նկատած էր, որ խնդիրը հաւանաբար «սիալ հասկացողութեան մը արդիւնքն է Ուաշինգթոնի մէջ», առանց մոտածելու, որ «ծանրակշիռ հանգամանք մը ունի» («Ամերիկահայ լուրեր», Կոչնակ, 9 Հոկտեմբեր 1909, էջ 972):

<sup>73</sup> “Are ‘Europeans’”, *The Fresno Morning Republican*, 27 September 1909: Ամբողջական թարզմանութիւնը տես’ «Հայերը Ելրոպացի են», Ասպարէզ, 1 Հոկտեմբեր 1909:

<sup>74</sup> Earlene Craver, “On the Boundary of White: The Cartozian Naturalization Case and the Armenians, 1923-1925”, *Journal of American Ethnic History*, Winter 2009, էջ 34:

<sup>75</sup> Marian L. Smith, “INS Administration of Racial Provisions in U.S. Immigration and Nationality Law Since 1898”, *Prologue*, Summer 2002, էջ 94:

քական, լեզուական ու կրօնական իմաստով, եւ նկատի ունենալ, որ քաղաքացիութենէ զրկումը մեծագոյն հարուածը կ'ըլլար երկրի ամբողջ հայութեան համար, որուն կրնար հետեւիլ Ս. Նահանգներ գաղթելու արգելքը՝ քաղաքացիութիւն ստանալու իրաւունքն զուրկ ազգութեան համար.

Յամենայնդէպս խնդիրը շատ կարեւոր է ամբողջ ամերիկահայ գաղութին համար. կ'արժէ որ ամէն տեղ հայեր հետամուտ ըլլան թէ ի՞նչ կերպով կարենի է այս դժուարութեան մէջէն ելլել: Ֆրէզնոյի հայերս պարտինք կա՛մ քոնկրէտի մեր ներկայացուցիչ Մր. Նիտըմի միջոցով եւ կամ ուրիշ յարմար միջոցով մը խնդիրը քննել եւ պէտք եղած քայլերը առնել դեռ շատ ուշ չեղած<sup>76</sup>:

30 Հոկտեմբերին, հեռագրալուր մը կը հաղորդէր, թէ Նիւ Եռքէն գաղթականներու պաշտպան սուրիացի Ճասթին Քիրրհ (Justin S. Kirrah) արշավի ծեռնարկած էր սուրիացիններու, թուրքերու, հնդիկներու եւ ոչ-սպիտակամորթ նկատուած ուրիշներու անունով: Ան տեսակցութիւն ունեցած էր արտաքին գործոց նախարար Հանթինկթըն Ուիլսընի եւ այլ բարձրաստիճան պաշտոնատարներու հետ<sup>77</sup>, իսկ երկու օր ետք բողոքագիր գրած՝ առեւտուրի եւ աշխատանքի նախարար Զարլզ Նէյկըլին, մեղադրելով Քեմպըլը «անձնական չարամտութիւն» ցուցաբերելու որոշ խմբաւորումներու դէմ<sup>78</sup>: Սակայն, 3 Նոյեմբերին, Քեմպըլ վճռած է, որ թուրքերը, հայերը, սուրիացինները եւ արաբները «ազատ սպիտակ անձեր» չեն եւ քաղաքացիութեան իրաւունք չունեն՝ «դեղին ցեղ»ին պատկանելու պատճառով.

Առանց սպիտակամորթ անձը սահմանել կարենալու, սովորական մարդը փողոցին մէջ յստակօրէն նշանակութիւնը կը հասկնայ, եւ դժուարութիւն պիտի չունենար թուրք մը կամ սուրիացի մը դեղին ցեղին յատկացնելու, այնքան դիրքութեամբ, որքան նոյն անուանումը պիտի տար չինացի մը կամ գորէացի մը<sup>79</sup>:

Սակայն, ինչպէս իրաւունք ճոն Հենրի Ուիկմոր յստակօրէն ցոյց տուած էր 1894ին, «սպիտակամորթ»ի որեւէ գոհացուցի սահմանում չկար: Եթէ խօսքը գոյնի մասին էր, բազմաթիւ հարաւայիններոպացիններ կը բացառուէին, իսկ եթէ խօսքը կովկասեաններուն կամ արիացիններուն կ'ակնարկէր, ուրեմն կը ներառէր ասիական ժողովուրդներ (պարսիկներ, հնդիկներ, աֆղաններ) եւ կը բացառէր հունգարացիններն ու ռուսերը: Բայց եթէ կը նոյնանար «եւրոպացի» հասկացութեան հետ, ուրեմն կը խախտէր անզիերէնի օրէնքները (որովհետեւ նմանօրինակ իմաստ գոյութիւն չունէր) եւ կը բացառէր հայերը, օրինակ: Ուիկմոր եզրակացուցած էր, որ բառը համակարգային կիրարկումի յարմար չէր եւ այլընտրանք մը ան-

<sup>76</sup> «Երեք տեղական խնդիրներ», Ասպարէզ, 22 Հոկտեմբեր 1909:

<sup>77</sup> «Քաղաքացիութեան խնդիրը», Ասպարէզ, 5 Նոյեմբեր 1909:

<sup>78</sup> Smith, էջ 94:

<sup>79</sup> Մէջքերում տե՛ս՝ “Is the Armenian Alien a Free White of Europe?”, *The Fresno Morning Republican*, November 7, 1909:

հրաժեշտ էր<sup>80</sup>: Այդուհանդերձ, դատարանները կը շարունակէին «սպիտակ» բառը մեկնաբանել ըստ իրենց հայեցողութեան: «Ազատ» բարի ժամանակավոր օգտագործումը խնդրոյ առարկայ չէր:

4 Նոյեմբերին, ընդհանուր դատախազի օգնական Ուիլիյմ Հար կը յայտարարէր, թէ «Միացեալ Նախանձաց ընդի. դադախազներուն հրահանգ պիտի դրկուի թէ վերոյիշեալ ցեղերէն [սուրիացիներ, թուրքեր, պարսիկներ, եգիպտացիներ, արաբներ եւ «որիշ այդ կարգէ ազգութիւններ»] խնդրազիր մարդուանողներուն քաղաքացիութեան դէմ բերուած բոլոր դապերը եւ առնուին մինչեւ որ խնդիրը լաւ մը քննուի»: Լուրջ կ'անցնէր, թէ այս քայլը առեւտորի նախարարութեան հաւանութիւնը ստացած էր: Միև կողմէ, նոյն օրը, Լու Անճելըսի Գերագոյն Դատարանի դատաւոր Ճորդ Հաթթըն սուրիացիի մը ամերիկեան քաղաքացիութեան դիմումը ընդունած էր, ի հեճուկս Գաղթականութեան Վարչութեան ընդդիմութեան, պնդելով, «թէ հազարաւոր սիրիացիներ քաղաքացի եղած են այս երկրին մէջ եւ եթէ հիմա կ'ուզուի որ քաղաքացիութենէ զրկուին, թող այդ մասին քոնկրէսը օրէնք մը անցընէ»<sup>81</sup>:

5 Նոյեմբեր 1909ին, Ամերիկեան Եբրայական Միաբանութիւններու Միութեան քաղաքացիական իրաւունքներու հոգաբարձութիւնը բողոքած է Նյույորքի՝ Գաղթականութեան Վարչութեան կողմէ թուրքերու, սուրիացիներու, հայերու, պաղեստինցիներու եւ հրեաներու քաղաքացիութեան մերժումին մասին, այս հեգնական նշումով, թէ «Եթէ ողջ ըլլային, Դակիքն ու Եսային եւ նոյնինքն Յիսուս Նազուրեցին կը բացառուէին»<sup>82</sup>: Ըստ Ամերիկեան Հրեական Կոմիտէ (American Jewish Committee) անդամ Սայրըս Ալտէրի Դեկտեմբեր 1909ի նամակի մը, անգամ մը որ սուրիացիները սպիտակամորթ նկատուելէ կը դադրէին, հրեաներուն «ասիացի» հոչակումը շատ հեռու չէր<sup>83</sup>:

Նիւ Եռոք թայմզը դիտել տուած է, որ յիշեալ ժողովուրդները կովկասեան (= սպիտակ) էին ցեղային առումով եւ միայն թուրքերը իրենց թաթար ծագումին հետքը պահած էին: Ասիացիները 1790ի քաղաքացիութեան օրէնքի օրերուն յիշուած չէին, քանի որ հազի ծանօթ էին: Արտաքին գործոց նախարարութիւնը համաձայն չէր Գաղթականութեան Վարչութեան, իսկ արդարութեան նախարարութիւնը հրահանգած էր այդ ուղղութեամբ քայլ չառնել ցնոր տնօրինութիւն<sup>84</sup>: 9 Նոյեմբերին, *Fresno morning republican* հերթական խմբագրականը կը նշէր, թէ «հայերը, այս խնդրին մէջ, սահմանում մը կապարելու փորձի մը չնախապեսուած զոհերն են»,

<sup>80</sup> Kohler, էջ 11:

<sup>81</sup> «Խնդիրը նոր կերպարանը կ'առնէ», Ասպարէզ, 12 Նոյեմբեր 1909:

<sup>82</sup> Smith, էջ 94:

<sup>83</sup> Eric L. Goldstein, *The Price of Whiteness: Jews, Race, and American Identity*, Princeton University Press, Princeton and Oxford, 2006, էջ 103:

<sup>84</sup> “Free White Persons,” *The New York Times*, November 7, 1909:

քանի որ գաղթականութեան բաժանմունքը կը փորձէր չընդունիլ հայերու Եկած տեղի շատ մը ազգութիւններու քաղաքացիութեան իրաւունքը. «Այս ցեղերուն մեծամասնութիւնը այնպիսի քարրեր արին եւ այնպիսի քարրեր քաղաքակրթութիւն ունին, որ Ամերիկայէն շար բան է պահանջել, որ ծովեն զանոնք: Հայերը, անշուշտ, բացառութիւնն են: Մեր ցեղէն, մեր կրօնքէն ու մեր քաղաքակրթութենէն են, պարզապէս արկածով իսցանուած մուսավանական հորդային մէջպեղը, որ այդ քաղաքակրթութենէն ամէն ինչ քած է Եւրոպայի մէջ»<sup>85</sup>: 11 Նոյեմբերին, Նէյճը սաստած է Քեմպը՝ իր գլխաւոր բաժանմունքին դատարաններուն յատուկ գործառյթներ յատկացուցած ըլլալոն համար, եւ խորհուրդ տուած՝ «աւելի մտահոգուիլ դիմորդի ներկայ համբաւով, քան սկզբնական ծագումով»<sup>86</sup>:

Մինչ այդ, Ֆրեզնոյի հայութիւնը բաւական իրարանցումի մատնուած էր, ինչպէս ցոյց կու տային Ասպարէզի մէջ լոյս տեսած յօդուածները, ներառեալ՝ 21 Նոյեմբերին տեղի ունենալիք խորհրդակցական ժողովի մը լուրը<sup>87</sup>: Անոնցմէ մէկը կ'անդրադառնար անշարժ կալուածներու հնարաւոր կորուստին՝ քաղաքացիութենէ զրկուելու պարագային. «Եթէ այսօր օրէնքը դրամադրէ որ հայերը իրենց սրացուածքը ծախւն, այս դեղի ամբողջ հայութեան ահագին մեծամասնութիւնը իրենց ամբողջ սրացուածքը ծախւէ-փոխելով՝ մօրկէճը [mortgage] չեն կրնար գոցել, այսչափ տարիներու միջոցին ըրած վճարումնին, շահը եւ գործածնին վրայ դալով: Պիտի ըսեն մերկ եկանք ու մերկ կ'երթանը»<sup>88</sup>: Բացատրելէ ենք, թէ սուրիական քաղաքացիութեան դատին յաղթանակը Լոս Անճելը մէջ տեղի ունեցած էր, երբ համայնքը հանգանակութեան դիմած եւ լաւագոյն փաստարանները վարձած էր, Մատթէոս Ֆերահեան հարց կու տար.

Սակայն մենք հայերս մեր ցեղին ուղղուած անարգութենէն եւ անպատուութենէն ազատելու, մեր ցեղը ուեւէ ճերմակ ցեղին չափ աղէկ եւ ընդունակ եւ անոնց հաւասար փաստելու, մեր ծագումը եւ անցեալը անոնցին հետ բաղդատելու համար ի՞նչ ըրած ենք եւ ի՞նչ պիտի ընենք: Սիրիացոց իրենց ցեղին իրաւունքը պաշտպանելու եւ անոր տէրը ըլլալու համար մղած կոհիին լոկ ականատես պիտի ըլլանք, այդ անարգանաց տարբեր անտարբեր պիտի մնա՞նք<sup>89</sup>:

<sup>85</sup> “Armenians”, *The Fresno Morning Republican*, 9 November 1909: Ամբողջական թարգմանութիւնը տե՛ս՝ «Հայերը զրկուելու չեն», Ասպարէզ, 12 Նոյեմբեր 1909:

<sup>86</sup> Smith, էջ 94:

<sup>87</sup> «Հայերը ժողովի կը հրաիրուիին», Ասպարէզ, 12 Նոյեմբեր 1909. նաեւ՝ «Ընդհանուր ժողով քաղաքացիութեան խնդրոյն համար», Ասպարէզ, 19 Նոյեմբեր 1909:

<sup>88</sup> Տր. Ս. Թժէնքճեան, «Ֆրեզնոյի ճանաժամը», Ասպարէզ, 12 Նոյեմբեր 1909. նաեւ՝ Յ. Գ. [Յովիկաննէս Գապատայեան], «Գործել պէտք է», Ասպարէզ, 12 Նոյեմբեր 1909. նաեւ՝ Խաչիկ Եղիկեան, «Հայերը կովկասեան են», Ասպարէզ, 12 Նոյեմբեր 1909:

<sup>89</sup> Մ. Գ. Ֆերահեան, «Ամերիկեան հայ քաղաքացիութիւնը», Ասպարէզ, 19 Նոյեմբեր 1909:

Ուրիշ յօդուածագիր մը, Էօժէն Սիհի Թափառական հրեայի յաւերժական հալածանքի նիստը հայութեան հետ կապելով, կը յայտնէր, թէ «հալածուած ժողովուրդներու վերջին ապաստարանին» մէջ «դժոխալուր յանկերգը» սկսած էր լուիլ: Քաղաքացիութեան արժէքին գիտակցելու եւ կազմակերպութելու անհրաժեշտութեան վրայ շեշտը դնելով, կոչ ուղրած է ծեռնծալ չմնալու:

Արդ՝ անծայր թշուառութեան բաժակին մինչեւ վերջին մրուրը չքամած՝ մեր մարդկային եւ ցեղային անքոնաբարելի իրաւանց մասին նախանձախնդիր՝ մենք ամերիկահայերու պէտք է ըմբռուտանանք Միաց. Նահանգաց գաղյականութեան բաժնին տնօրին քէմպըլի արծակած վճիռին դէմ, եւ չթոյլատրենք որ հայերու Ասիայէն եկած ըլլալով չինացիներու եւ ճարոնցիներու համար խմբագրուած մասնաւոր օրինաց տրամադրութեան ենթարկուինք: Ամերիկեան քաղաքացիութեան առանձնաշնորհումներէն գրկուելու այս տիտաննեան անիրաւութեան դէմ պատրաստ ըլլալու ենք միահամուռ բողոքել: Հոս է որ անհատէն աւելի ազգին պատիր կ'ոտնակոխուի, եւ պարզապէս անձնասպանութիւն պիտի ըլլայ ծեռնամած նստիլ եւ անտարբեր դիտել թէ ի՞նչ ստոր մեթուտներով այս երկրին պաշտօնեաներէն ոմանք կ'ուզեն մեր քաղաքացիութեան գլուխները կտրել<sup>90</sup>:

Նիւ Եորքի մէջ, Կոչնակի մէկ խմբագրականը կը յիշէր լրագրական տեղեկութիւն մը, թէ Քաղաքացիութեան Վարչութիւնը ծրագիր ունէր բոլոր «ասիացի»ներուն քաղաքացիութիւնը մերժելու. «Եթէ աս իրականանայ՝ Ասիայի դէմ հսկայ շարժում մըն է: Անոր թէ՛ ուղղակի եւ թէ՛ անուղղակի ազդեցութիւնը մեծ պիտի ըլլայ բոլոր Ասիացիներու վրայ: Անով ցեղային խլորութիւնը ահաւոր կերպով երեւան պիտի գայ եւ սեւ մուր մը քսէ քաղաքակրթութեան ճակարին»<sup>91</sup>: Յաջորդ թիւին մէջ յիշելով ամերիկեան մամուլէն արձագանգներ, շաբաթաթերթը կը տեղեկացնէր, թէ Ռուս Ալլուստի մէջ, դատաւոր Արթըր Պրաուն մերժած էր կառավարութեան առարկութիւնները եւ վճռած, որ հայերն ու թուրքերը «ազատ սպիտակ անձեր» պիտի նկատուիին նահանգին մէջ<sup>92</sup>:

### «ՀԱԼԱՃԵԱՆ ԳՈՐԾ»Ը (1909)

«Կէս դարէ ի վեր Հայեր հոս սպացած են Ամերիկեան քաղաքացիութիւն, եւ ցարդ անոնց այս իրաւունքն ժխկող եղած չէ ցեղային գուսակէտի վրայ»՝ Հոկտեմբեր 1909ին յօդուածագիր մը կը գրէր Կոչնակի մէջ<sup>93</sup>: Հայերու եւ այլ ազգութիւններու քաղաքացիութիւն ստանալու իրաւունակու-

<sup>90</sup> Գ., «Հալածանքի յանկերգը (քաղաքացիութեան խնդրոյն առթիւ), Ասպարէզ, 17 Դեկտեմբեր 1909:

<sup>91</sup> «Քաղաքացիութիւն», Կոչնակ, 13 Նոյեմբեր 1909, էջ 1073:

<sup>92</sup> «Քաղաքացիութեան խնդրոյն շուրջը», Կոչնակ, 20 Նոյեմբեր 1909, էջ 1116:

<sup>93</sup> Գ. Ս. Քէպապէան, «Հայերը կրնան քաղաքացիանալ», Կոչնակ, 30 Հոկտեմբեր 1909, էջ 1030:

թիւնը վիճարկուած է, ըստ ամերիկեան հասկացողութեան, դատարաններու մէջ: Իւրաքանչիկ դատ վերածուած է աշխարհագրական, մարդարանական եւ լեզուական փաստարկներու տողանցքի մը: Հայերու իրաւունակութիւնը երկիցս խնդրոյ առարկայ դառնալով, իր դրական հաստատումը պիտի գտնէր դատերով՝ 1909ին եւ 1924-25ին: Այստեղ այսի անդրադառնանք առաջին՝ «Հալաճեանի գործ»ին, այլ առիթի ձգելով երկրորդին՝ «Գարթողեանի գործ»ի պատմականը:

Հայու ինքնութեան հարցին նուիրուած Կոչնակի եռամաս խմբագրական մը դիտել կու տար իր առաջին մասին մէջ, թէ «յայտնի է թէ Ամերիկայի մէջ մեր մասին հին նպաստաւոր զգացումը չկայ» եւ թէ աննպաստ գաղափարներ եւ զգացումներ կը տիրէին որոշ խաւերու մէջ. «Նոյնիսկ ջանքեր կ'ըլլան զմեզ բոլորովին այս երկրէն քաղաքացիութենէն զրկելու՝ մինչդեռ առաջ շարեր կը համոզէին զմեզ քաղաքացի ըլլալ եւ շար դիրաւ քաղաքացիութեան թուղթը կուրպային»: Ընդունելով հանդերձ, որ այդ ջանքերուն արմատը հայութեան թիւը կամ կրօնքը չէր, խմբագրականը լրութեամբ կ'անցնէր ցեղային զատորոշման եւ ստորակայութեան վրայէն, թէեւ կը կանխատեսէր, որ հայերը կրնային օր մը նկատուիլ «նուաստ, խոտելի, մերժելի, արհամարհելի ազգ մը, ժողովուրդ մը», ինչ որ բազմաթիւ առանձնաշնորհումներէ գրկուելու դուռը կրնար բանալ<sup>94</sup>: Երկրորդ բաժնին մէջ, կ'ակնարկէր մամուլին մէջ «մոնկոյ», «ասիացի» եւ նման խառնափնթոր գաղափարներու արձարծումին, ինչպէս եւ սպիտակ կամ ասիական այլ ցեղերու. «Յեղաբանական եւ մորթաքանական այս զուարծալի, թիւ մըն ալ մեզ կծող, ինչիրը հիմա դադարաններու առջեւ է եւ անոնք պիդի որոշեն մեր արդէն յայդնի “ինս” եւ “ճինս”ը»: Խմբագրականը այնուիետեւ շեշտը կը դնէր «մեր երկրի ‘ասիական’»ին վրայ, պատմական ընդարձակ պտոյտով մը, պնդելով որ «այսօր եկեղեցիէն մինչեւ կուն, սահմանադրութենէն մինչեւ դադարանը, պակմութենէն մինչեւ կեանքը՝ [ամերիկացիներուն] մէջ աւելի բան կայ որ “Ասիական” է քան Եւրոպական կամ Ամերիկեան»<sup>95</sup>:

Արդարեւ, Դեկտեմբեր 1909ի սկիզբին, Գաղթականութեան Վարչութիւնը դատ բացած էր Պոստոնէն չորս հայերու դէմ (Յակոր Հալաճեան, Մկրտիչ Էքմէքճեան, Աւագ Մուլատեան եւ Պաշար Պայենց), որոնք քաղաքացիութեան համար դիմած էին Մեսեչուսէցի առաջին շրջանային դատարանին: Առաջին երեքը ծնած էին յաջորդաբար Այնթապ, Տիարաթեքիր եւ Ատանա, իսկ չորրորդը՝ Պոլսոյ արուարձան մը, «Վոսկիորի արեւմտեան կողմը»: Շրջանային օգնական դատախազի տրամաբանութիւնը այն էր, որ անոնք «ասիացի» եւ ոչ-սպիտակ էին, քանի որ անոնց հայրենիքը Վոսկիորի արեւելքը կը գտնուէր: Այս շեշտակի հարցադրումին պատասխանը

<sup>94</sup> «Մենք ո՞վ ենք», Կոչնակ, 11 Դեկտեմբեր 1909, էջ 1170:

<sup>95</sup> «Մենք ո՞վ ենք», Կոչնակ, 18 Դեկտեմբեր 1909, էջ 1193-95:

արագընթաց եղած է. 24 Դեկտեմբերին, դատաւոր Ֆրենսիս Լոուլ առանց այլեւայի կառավարութեան դիմումը մերժած է, խորապէս ուսումնասիրելէ ետք ցեղի սահմանումը, պատմական վկայութիւններ եւ անհրաժեշտ գրականութիւն<sup>96</sup>: Ան եզրակացուցած է, որ հայերը «ազատ սպիտակ օտարականներ» էին եւ որ անպաշտպաննելի էր կառավարութեան պնդումը, թէ «ասիական կամ դեղին ցեղ մը կայ, որուն կը պատկանին բոլոր ասիացիները, ներառեալ այս խնդրարկուները», քանի որ «այս գետութիւնը հիմնաւորելու ո՛չ մէկ հեղինակութիւն կը յիշուի՝ պարմութեան, իին թէ արդի ազգաբանական գետութեան կամ ֆիզիքական երեւյթի առնչութեամբ»<sup>97</sup>:

Մերժելով Ասիոյ բոլոր բնակիչներուն «ասիական» ցեղի մը պատկանելիութիւնը, Լոուլ առաջադրած է ժողովուրդներու միջանկեալ դասակարգ մը, որ Օսմանեան Կայսրութեան Արեւելք-Արեւմուտք սահմանային բնոյթը կը կիսէր եւ աշխարհագրականորէն կը պատկանէր Ասիոյ, քայլ ցեղայնորէն՝ Ելրոպայի, աւելցնելով, որ «իրենց երեւյթով, խնդրարկուներէն ոմանք կամ բոլորը անզանազաննելի պիտի ըլլային արեւմդեան Ելրոպայի մէջ: Անոնք աւելի թիսադէմ չեն, քան շատ արեւմդեան Ելրոպացիներ, եւ իրենց դիմագիծով չինացիներուն այնքան կը նմանին, որքան ամերիկեան բնիկներուն»<sup>98</sup>: Եզրակացութեան մէջ, հաստատած է հետեւեալ կէտերը.

Ա) Ելրոպական կամ սպիտակ ցեղ չկայ, ինչպէս Միացեալ Նահանգները կը անդէ, եւ ո՛չ ալ ասիական կամ դեղին ցեղ, որ կը ներառնէ ըստ էութեան Ասիոյ ամբողջ ժողովուրդը.

Բ) Վերջին 25 դարերու ցեղերու խառնուրդը արեւմտեան Ասիոյ մէջ կասկած կը յարուցանէ, թէ անոր անհատ բնակիչները կրնան դասակարգուիլ ըստ ցեղի,

Գ) Եթէ սովորական դասակարգումը այսուհանդերձ կը շարունակուի, հայերը միշտ նկատուած են կովկասեաններ եւ սպիտակ անձեր.

Դ) Անոնց քաղաքակրթութեան հայեացը ուղղուած է դէպի Ելրոպա.

Ե) [Հ]այերը, ինչպէս սովորացիներն ու թուրքերը, ցարդ ազատօրէն քաղաքացիութիւն ստացած են այս դատարանին մէջ, թէեւ օրէնքները այս իմաստով էապէս անփոփոխ մնացած են առաջին Գոնկրէտէն իվեր: (...) Գոնկրէտը կրնայ

<sup>96</sup> “Cases Argued and Determined in the Circuit Courts of Appeals and Circuit and District Courts of the United States”, *The Federal Reporter (annotated)*, vol. 174, January-March 1910, էջ 835. Նաեւ՝ “Citizenship for Armenians. Circuit Court Declines to Bar Them on Government’s Plea”, *The New York Times*, December 25, 1909. Նաեւ՝ “Decision for Armenians”, *The Boston Globe*, December 25, 1909. Նաեւ՝ «Հայեր քաղաքացի ընդունուած», Կոչնակ, 1 Յունուար 1910, էջ 20: Հմմտ.՝ Gross, էջ 232-33: Հայկական ուշ աղքիւր մը դատը թուագրած է 1902ին, դատաւորը «Հոլմզ» կոչելով (H. B. Boghosian, *Highlights of Armenian History and Its Civilization*, [Pasadena, Boghosian], 1957, էջ 10):

<sup>97</sup> “Cases Argued and Determined in the Circuit Courts”, էջ 838.

<sup>98</sup> Նոյն:

սրբագրել օրէնքներու այս իմաստը: Ցանկայի կը թուի աւելի մանրամասն յայտնել, թէ որ անձերը կրնան ընդունուիլ քաղաքացիութեան: Մինչ օրէնքները անփոփոխ կը մնան, առանց փաստի, եթէ փաստը ընդունելի է, որ “սպիտակ” բարի իմաստը առաւել եւս սահմանափակուած է, այս դատարանը իրենց գոյնին պատճառով քաղաքացիութին պիտի չմերժէ հայերու նման օտարականներու, որոնց զայն շնորհած է մինչեւ հիմա<sup>99</sup>:

Հետաքրքրական էր «կովկասեաններ եւ սպիտակ անձեր» արտայատութեան գործածութիւնը: Թէեւ երկու գաղափարները գործնապէս իբրեւ հոմանիշ կը կիրարկուէին, «կովկասեան»ի եւ «սպիտակ»ի միջեւ նույր տարբերութիւն մը կար. 1920ականներուն, «կովկասեան» բառը միջօցը պիտի ըլլար դառնալու, ինչպէս ամերիկացի պատմաբան Մեթիու Ֆրայ Ճեյքուսըն գրած է, «հասկապորէն, վաերականօրէն, գիտականօրէն սպիտակ»<sup>100</sup>:

Ֆիզիքական նկարագրի հաստատումը, որ հայերը իրենց երեւոյթով կը նոյնացնէր արեւամտեան եւրոպացիներու հետ, հաշուի առնուած չէ վերջին շրջանի այն պնդումին մէջ, որ «խտրական օրէնքները կը ճերմկցնէին մարդիկ, որոնք այլապէս “ճերմակ” պիտի չըլլային», ինչպէս «չորս թուի հայերը», որոնք «կասկածելիօրէն թուի էին», որովհետեւ դատաւորը անոնց ի նպաստ վճռած էր «վկայակոչելով Հարակի հսկրական օրէնքներ, որոնք հայերը կը գեղատրէին գիծի “սպիտակ” կողմը»<sup>101</sup>: Խտրական օրէնսդրութիւնը անշեղորէն ուղղուած էր կրկնակի գիծ մը հաստատելու սեփի ու սպիտակի հակառիր բենեռներուն միջեւ: Հայերը ներգրաւող սպիտակամորթութեան մասին խօսելէ ետք, անոր հակառիր՝ բացառող սպիտակամորթութեան որպէս փաստ, Լոււըլ մէջրերած է Արքանզասի օրէնք մը որ «սպիտակ եւ ափրիկեան ցեղեր»ու համար ճամփորդութեան անջատ յարմարութիւններ կը պահանջէր եւ յայտնապէս ոչ-ափրիկեցի բոլոր անձերը սպիտակ կը նկատէր, յղում ընելով նաեւ, իբրեւ լրացում, Ֆլորիտա, Վըրճինիա եւ Հարաւային Քարուինա նահանգներու նման օրէնքներուն<sup>102</sup>:

<sup>99</sup> Նոյն, էջ 845:

<sup>100</sup> Matthew Frye Jacobson, *Whiteness of a Different Color: European Immigration and the Alchemy of Race*, Harvard University Press, Cambridge, Ma. and London, 1998, էջ 95 (ընդգծուած՝ բնագրային):

<sup>101</sup> A. D. Powell, "Passing" For Who You Really Are: Essays in Support of Multiracial Whiteness, Palm Coast (Fl.), Backintyme, 2005, էջ 105: Այս տողերը վերաշարադրուած են հետեւեալ նախադասութենեն. «Որոշ խումբերու համար, որոշ պահերու, սեւամորթներու հանդէպ խտրականութիւնը կը սպիտակացնէր, եւ վճռապէս կը սպիտակացնէր» (Jacobson, էջ 110):

<sup>102</sup> "Cases Argued and Determined in the Circuit Courts," էջ 845.

Հիմնազուրկ է այն պնդումը, որ դատին արդինքը պայմանաւորուած էր հայկական քաղաքական ճնշումներով<sup>103</sup>: Հարիրամեակ մը առաջ, ամերիկահայ համայնքը որեւէ նշանակալից լծակ չունէր Ուաշինգթոնի քաղաքական շրջանակներուն մէջ եւ հաւանական է, որ նոյնիսկ աննպաստ դատավճիրի մը հետեւանքներէն լաւ տեղեակ չէր: Չորս խնդրարկուները որեւէ հաւաքական օժանդակութիւն վայելած չեն: Անոնց միակ արտաքին նեցուվը «իրաւաբանական գրութիւն» մըն էր, որ ներկայացուած էր «փաստաբանական կաճառի երկու անդամներու կողմէ իբրեւ amici curiae [ժողովուրդի բարեկամներ]» (Մուլտֆիլտ Սթորի՝ քաղաքացիական իրաւունքներու յայտնի դէմք, եւ գործարար Ճէյմզ Կրանթ Ֆորպզ), ինչպէս եւ «նորթեր եւ յղումներ, որոնք ուրիշ անձեր հայրայթած են, դարի կարեւորութենէն մղուած», առանց յաելեալ տեղեկութիւններու<sup>104</sup>: Սթորի խոր համակրանք ունէր հայերու հանդէպ. 1896ին մասնակցած էր Էլիզ Այլընտ մնացած փախստական հայերուն մուտքի արտօնութիւն ապահովելու ճիգին, իսկ 1916ին դրական կարծիք պիտի տար դերկումն Ճէյմզ Պրայսի եւ Առնոլի Թոյնայի հրատարակած Կապոյտ Գիրքին<sup>105</sup>:

Հրեաները 1899ին դասակարգուած էին իբրեւ ցեղ եւ «երրայեցի» կոչուած 1909ին, ինչ որ վախ յարուցած էր, թէ յաջորդ քայլը ոչ-սպիտակամորթ ըլլալու յայտարարութիւն մը պիտի ըլլար: Լոււլ գրած էր, որ «Եթէ առհասարակ չենք խօսիր ասիական կամ դեղին ցեղի մը մասին, որ կ'ընդգրկէ “ըստ էութեան Ասիոյ բոլոր բնիկ ժողովուրդները”, դժուարութիւնը ա'լ աւելի մեծ է՝ այս անունը կիրարկելու արեւմդեան Ասիոյ եւ Միջերկրականի արեւելեան ափերուն ներկայ բնակիչներուն (...»)<sup>106</sup>: Այս հաստատումը կը վիճարկէր հրեաներու ցեղային դասակարգումը, քանի որ անոնց պատմական հայրենիքը Միջին Արեւելիք մէջ էր եւ շրջանին մէջ բաւական մեծ հրեական բնակչութիւն կար: Դատաւորը ցոյց տուած է Գաղթականութեան Վարչութեան հետեւողականութեան պակասը երկարեայ տրամաբանութեամբ. «Եթէ “Ասիոյ բնիկ ժողովուրդները” դուրս կը մնան քաղաքացիութենէ, ինչպէս Միացեալ Նահանգները կը պնդէ, դժուար է սողանցը մը գրնել երրայեցիները ընդունելու համար», քանի որ «Միացեալ Նահանգները կ'ընդունի, որ անոնք չեն պատկանիր “ասիական կամ դեղին ցեղին”, եւ պէտք է ընդունուին քաղաքացիութեան»<sup>107</sup>: Այս հաստատումը մտահոգիչ բնոյթ ունէր հրեաներուն համար, որոնք ար-

<sup>103</sup> Rodolfo F. Acuña, *U.S. Latino Issues*, Greenwood Publishing Group, Westport (Ct.), 2003, էջ 24:

<sup>104</sup> “Cases Argued and Determined in the Circuit Courts,” էջ 835, 845:

<sup>105</sup> Mirak, էջ 69. Նաեւ՝ Vahakn Dadrian, *The History of the Armenian Genocide: Ethnic Conflict from the Balkans to Anatolia to the Caucasus*, Berghahn Books, Providence and Oxford, 1995, էջ 228-29:

<sup>106</sup> “Cases Argued and Determined in the Circuit Courts,” էջ 838:

<sup>107</sup> Նոյն, էջ 838-39:

դէն ահազանգի մատնուած էին չորս այլ միջինարեւելեան ժողովուրդներու «ասիացի» յորօքումէն, հակառակ անոր, որ անհամեմատ աւելի կարողութիւն ուէին պայքարելու գաղթականներու իրաւունքներուն համար<sup>108</sup>: *Independent*ի խմբագրական ակնարկը հետեւած է այս մտածողութեան գիծին, հաստատելով, որ «հայերը սպիտակ արիացիներ են», եւ աւելցնելով, որ «զիրենք բացառող որեւէ կանոն, ինչպէս դապաւոր Լոուլ ցոյց կու դայ, պիկի բացառէր հրեաները, որ ասիական ցեղէ են»<sup>109</sup>:

Ներկայացուցիներու Տան Քայիֆորնիոյ անդամ մը՝ Էւերիս Հէյս, 12-13 Ապրիլ 1910ին գաղթականութեան նուիրուած չորս օրինագիծեր մտցուցած է, ապահովելու համար, որ քաղաքացիութեան օրէնքները միայն պիտի կիրարկուէին «կովկասեան ցեղի սպիտակ անձերու» համար եւ որ քաղաքացիութեան օրէսքի թիւ 2169 բաժինը պէտք չէ հասկցուէր «հայ, սուրիացի կամ հրեայ եղող ասիացիները քաղաքացի դառնալը» ժխտելու համար<sup>110</sup>: Այս բառապաշարը անհանգստացուցած է հրէական գլխաւոր կազմակերպութիւնները, որովհետեւ ասիացիներու հետ հաւասարումը հրեաները ոչ-սպիտակ համարելու ճանապարհ կրնար բանալ: 1910ի Վերջերուն, սուրիացիներու ի նպաստ դատական շարք մը վճիռներ կանխած են օրինագիծին քննարկումը եւ թեթեւցուցած՝ այդ մտահոգութիւնները<sup>111</sup>:

Ինչպէս գրեցինք Վերը, Լոուլ ճանչցած էր, որ հայերը, սուրիացիներուն եւ թուրքերուն պէս, քաղաքացիութիւն ստացած էին մինչ այդ, եւ կը թելադրէր, որ քոնկրէտ այժմէականացնէր օրէնքները, ճշտելու համար քաղաքացիութեան չափանիշերը: Միջոցին, աւելցուցած էր, «այս դապարանը պիկի չմերժէ քաղաքացիութիւնը գոյնի պարճառով օդարականներու որոնք, ինչպէս հայերը, մինչեւ հիմա սպացած են զայն»<sup>112</sup>: Հալած-

<sup>108</sup> John Higham, *Strangers in the Land: Patterns of American Nativism, 1860-1925*, Atheneum, New York, 1972, էջ 124:

<sup>109</sup> “Armenians Naturalized”, *The Independent*, January 6, 1910, էջ 61-62:

<sup>110</sup> *The American Jewish Year Book*, The Jewish Publication Society of America, Philadelphia, 1911, էջ 209: Հմնո՞ւ: Donald Ritchie, “Congress Confronts the Armenian Genocide” Jay M. Winter (ed.), *America and the Armenian Genocide of 1915*, Cambridge University Press, Cambridge, 2003, էջ 280:

<sup>111</sup> Goldstein, էջ 103-4, որ օրինագիծ(եր)ը Վերագրած է հրէական ծագումով Նիւ Եռքի ներկայացուցիչի մը՝ Հայի Կոլտֆուկը:

<sup>112</sup> “Cases Argued and Determined in the Circuit Courts”, էջ 845: Ըստ Ճանիս Օքումեանի, դատաւորը հայկական սպիտակամորթութեան պատում մը արտադրած է, որուն իհմքը «չափազանցուած (այս պարագային՝ ասիական) գարրերութիւն մըն էր եւ օգլագործուած է սահմանելու եւ բացառելու ասիական այլութիւնը» (Janice Okoomian, “Becoming White: Contested History, Armenian American Women, and Racialized Bodies”, *Journal of the Society for the Study of the Multi-Ethnic Literature of the United States (MELUS)*, 27:2002, էջ 120): Լոուլ պատրաստ էր սուրիացիները, հայերը եւ թուրքերը քաղաքացի դարձնելու, հիմնուելով որպէս սպիտակամորթ անոնց աւանդական ճանաչումին վրայ:

եանի գործի իր վճիռէն քանի մը օր ետք, վկայակոչած է այդ վճիռը երբ Մուտարի անունով սուրիացիի մը քաղաքացիութիւն տուած է, այն վերապահութեամբ, որ «անոնք որ զիրենք ցեղով սուրիացի կը կոչեն, հաւանաբար աւելի խառն արիւն ունին, քան անոնք որ զիրենք իբրեւ հայ կը նկարագրեն»: Ան նաև նշած է, որ «ցեղի կովկասեան-մոնկոլեան դասակարգումը ազգաբաններու որեւէ նկատելի թիվ մը կողմէ վաւերական չի համարուիր»: Հետեւաբար, տեղին չէր գործածել «դապական ընթացք մը, որ ապահովաբար օրէնքն ու անոր կիրարկումը կը վարկարեկեն», կրկին կոչ ուղղելով քոնկրէտին, որ «սպիտակ»ի նշանակութիւնը լուսաբանէր<sup>113</sup>:

## ԲՆԻԿԱՊԱՇՏ ԱՐԾԱԽԸ ՄԻՆՉԵՒ Ա. ԱՃԽԱՐՀԱՄԱՐՏ

Բնիկապաշտ հոսանքը շարունակած է իր անդադրում արշալ: Սահմանափակման Լիկայի անդամ մը՝ Ճոն Ն. Փոմրոյ (Սան Ֆրանսիլքոյէն), Մարտ 1910ին կրկնած է Տըքուրսի Ուրտսի փաստարկները ծերակոյտի գաղթականութեան յանձնաժողովին եւ խնդրած 1882ի օրէնքի տարածումը բոլոր ասիացիներուն, «ներառեալ Թրքական կայսրութեան հպատակները», ինչպէս եւ հարաւ-արեւելեան եւ արեւելեան եւրոպացիներու վրայ, պնդելով, որ «ներկայ գաղթականութեան երեք հինգերորդին ցեղային նկարագիրը մրգահոգութեան լրջագոյն նիւթն է»: Սեմուէլ Պենճըմին՝ ԱՄՆի առաջին դեսպանը Պարսկաստանի մէջ, համաձայն գտնուած է: Կրկնելէ ետք սովորական դարձած խօսքերը՝ հիմաս-արեւմտեան եւրոպայի գաղթականութեան յարմարութեան մասին, բաղդատմամբ իտալականին, Պենճըմին կրկնած է, որ ասիացիները «երբեք ինքնակառավարման որեւէ յստակ գաղափար ունեցած են»: Անակնկալ չէր, որ ասիկա նկատէր «արեան խնդիր մը իր ծագումին մէջ, աւելի քան կրթութեան», ու առաջարկէր, որ քաղաքացիութիւն շնորհուէր անոնց՝ ընտրովի, առանց թոյլատրելու, որ մեծ թիւ ըլլային երկրին մէջ<sup>114</sup>: Փրաթ Ֆերչայլտ դիտել տուած է, որ «օտար ազգութիւններու այս մեծ հորդաները» իսկապէս ծովուած չէին, եւ հարց տուած, թէ երկիրը պատրա՞ս էր «ձեռք զարնելու ահուելի պարասիսանապուտթեան՝ ընդունելու օպարականներու հևկայական հորդաները, որ իրաքանչիր դարի կը խոնուին մեր ափերուն վրայ»<sup>115</sup>: Հենրի Սաքսոնը աւելի կտրուկ արտայատուած է.

Գաղթականներու այս դասակարգը, որպէս ընդիհանուր կանոն, կը պատկանի անկումային եւ ցեղերու, որոնք, այդ պատճառով, ոչ-յառաջադէմ են, իճացած եւ ուկրացած իրենց գաղափարներուն, սովորութիւններուն եւ տեսլականներուն մէջ: (...) Արեւելեան եւ հարաւարեւելեան եւրոպայի ժողովուրդները շատ յե-

<sup>113</sup> “Cases Argued and Determined in the Circuit Courts of Appeals and Circuit and District Courts of the United States”, *The Federal Reporter with Key-Number Annotations*, vol. 176, April-May 1910, էջ 466.

<sup>114</sup> *Reports of the Immigration Commission*, էջ 127, 130.

<sup>115</sup> Fairchild, էջ 242:

տամնաց են արուեստի, գիտութեան, գրականութեան, կրօնքի, կառավարումի, երկրագործութեան, ճարտարուեստի եւ առեւտուրի մէջ: Նշանակալից ոչինչ կը սկզբնաւորեն, կը յայտնագործեն կամ կը ստեղծեն: Հազիւ թէ բանով մը կը նպաստեն պիտանի գիտելիքներու ընդհանուր շտեմարանին:

(...) Արեան մէջ է: Ամով ու քարացած ոռու մը, սլատն մը, հունգար մը, յոյն մը, թուրք մը, իտալացի մը կամ սուրիացի մը երբեք յառաջադէմ ամերիկացի մը այսի չվերածուի<sup>116</sup>:

Գրեթէ բոլոր հեղինակները հայերը յականէ-յանուանէ յիշած չեն, սակայն, բնական է, որ զանոնք հիւսիս-արեւելեան եւրոպացիներու շարքին բացառութիւն չնկատելով, լոելեայն զանոնք անցանկալի համարած են, նոյնիսկ հակառակ Պոստոնի դատավճրին:

Գաղթականներու դէմ խաչակրութիւնը շարունակուած է՝ միեւնոյն յանկերգը հնչեցնելով ու հայերու բազմաթիւ յիշեցումներով: Մարտ 1912ին, պահպանողական *New York Evening Sun* օրաթերթը դիտարկած է, որ «Ամերիկան մէկ բան է, իսկ եւրոպայի ամենէն լրացէլ եւ անվստահելի բաժիններու մեծ շերտերով ծածկուած Ամերիկան՝ ուրիշ մը», կոչ ուղղելով «որեւէ սահմանափակող ծրագիր» մշակելու: Թերթը ահազանգած էր. «Հարցը (...) զլած-անցած է զուր տնկետսական քննարկման մակարդակը եւ մրած՝ կալուածի մը մէջ, ուր բոլոր ամերիկացիները պէտք է միասնարար դէմ դնեն ազգի համերաշխութեան դէմ սպառնալիքին»<sup>117</sup>: Բժիշկ Ալֆրետ Ոհու նկարագրած է Էլիզ Այլընտ ժամանուներու առողջապահական վիճակը, խօսք ուղղելով ընդդէմ «օրդար երկիրներու բականքին եւ թափթափուներուն, անցանկալիները՝ որոնցմէ իրենց սեփական ազգերը ազադելու իշխափ հեղամուր են, որոնք բազմութիւններով կու զան մեր այիւրը»: Առաջարկած է արգիլել Յունաստանէն, հարաւային հտալիայէն եւ Սուրիայէն գաղթականութեան մուտքը, «ինչպէս եւ երրայեցիներու, հունգարացիներու, հայերու եւ թուրքերու մեծամասնութեան»<sup>118</sup>: Վեր. Փիթըն Ռոպընց պնդած է, որ ամերիկեան ճարտարարուեստը եւ «Արեւելքի արինը» հեռու էին համաքայլ ըլլալէ. «Սուրիացին ու յոյնը, հայն ու երրայեցին, կը նախընքրեն նսդիլ կրպակի մը մէջ օրական լրասնվեց ժամ, անցորդներու առեւլուրը բռնելով, յուսալով որ հոսանքին պայուղը զիրենք հարսկութեան առաջնորդէ»<sup>119</sup>: 1914ին, Է. Ռոս քով-քովի բերած է սուրիացիները, հայերը, արաբներն ու թուրքերը, եւ, անոնց բնական խելքը

<sup>116</sup> Henry Suksdorf, *Our Race Problems*, The Shakespeare Press, New York, 1911, էջ 340, 342:

<sup>117</sup> Մեջբերումը՝ Frank Warne, *The Tide of Immigration*, D. Appleton, New York, 1916, էջ 356:

<sup>118</sup> Alfred Reed, "The Medical Side of Immigration", *Popular Science*, April 1912, էջ 391-92:

<sup>119</sup> Peter Roberts, *The New Immigration: A Study of the Industrial and Social Life of Southeastern Europeans in America*, Macmillan, 1912, էջ New York, 61:

դրուատելիք ետք, ծաղկած է անոնց մաքրութեան, ֆիզիքական եւ բարոյական քաջութեան պակասը, եւ «գաղութերու մէջ կծկուելու» միտումը, որ «կը կասեցնէ ծովումը անոնց, որոնք ծովուելու պէտք ունին» եւ «ատակ են խճողումի, հիւանդութեան եւ անբարոյականութեան բռյներ դառնալու»<sup>120</sup>: Իրեն բնորոշ յայտնութեանական եղանակով, չէ վարանած մարգարէանալ. «Միայն ԻԱ. դարուն փիլիսոփայ պարմաքանը պիտի կարենայ գիտական ճշմարդութեամբ յայտարարել, թէ վաղ Ի. դարուն ամերիկեան ժողովուրդին վրայ հասած խորհրդաւոր անկումին պարճառը ժողովրդական ինելքի փացումն է՝ մեծաթիւ յեփադէմ գաղթականներու ընդունելութեամբ»<sup>121</sup>:

Սպիտակ գերակայութեան ախյեանները գաղթականութեան եւ Ամերիկայի մէջ տիրող ցեղի հարցը ա'լ աւելի ծայրայեղ կերպով պիտի ներկայացնէին: Ցեղային ու մտային զարգացման «օրէնքներ» բանաձեւելով, Զ. Վուտրըֆ յանգած է այն գաղափարին, որ «արիական դիրապեղութիւնը կենդանի կը պահէ բարը միլիոն սեւամորթ: Ամերիկայէն հանեցէք իրաքանչիր սպիտակամորթ, եւ սեւամորթները անձնասպան կ'ըլլան»: Եթէ ասիկա արտակարգ բնորոշում մը չէր այնպիսի ժամանակի մը, երբ Միացեալ Նահանգներու հարաւը, գլխաւորաբար, խորականութիւնը նուիրագործող օրէնքները կը վիստային, եզրակացութիւնը առաւել եւս ահարկու էր. «Աշխարհի արիականացում կոչուածը անոր վերահսկողութիւնն է Եւրոպայի հիւսիս-արեւմրեան անկիւնէն, որուն միջոցով կեանքը, ազագութիւնը եւ երջանկութեան հետապնդումը բոլորի՝ բարձր կամ սղոր, հասողութեան սահմանին մէջ կը գտնուին»<sup>122</sup>:

Ամերիկեան քաղաքացիութեան ուսումնասիրութիւն մը հաստատած է, որ «սպիտակ անձեր» խօսքը մեկնարանուած է որպէս թէ կը յոէ ցեղի աւելի քան գոյնի, եւ ուրեմն կ'ընդգրկէ այնպիսի ժողովուրդներ, ինչպէս մերսիքացիները, հայերը, պարսիկները, սուրիացիները, եւ դուրս կը ծգէ չինացիները, ճափոնցիները, հանուայեան-քանաքանները եւն.»<sup>123</sup>: Ըստ դատական վճիռներու, սուրիացիները սպիտակ էին 1909ին (Սեսեչուտց) եւ 1910ին (Օրեկոն), բայց ոչ 1913ին<sup>124</sup>, երբ Հարաւային Քարոլինայի շրջա-

<sup>120</sup> Edward Alsworth Ross, *The Old World in the New: The Significance of Past and Present Immigration to the American People*, The Century, New York, 1914, էջ 190-4:

<sup>121</sup> Նոյն, էջ 256.

<sup>122</sup> Charles Woodruff, "Some Laws of Racial and Intellectual Development", *The Journal of Race Development*, October 1912, էջ 175:

<sup>123</sup> Arnold Johnson Lien, "Privileges and Immunities of Citizens of the United States", ստու' *Studies in History Economics and Public Law*, Columbia University, New York, 1913, էջ 26:

<sup>124</sup> Ian F. Haney López, *White by Law: The Legal Construction of Race*, New York University Press, New York, 1996, էջ 67. Նաև՝ Sarah M. A. Gualtieri, *Between Arab*

Նային դատարանի դատաւոր Հենրի Սմիթ փաստարկած է, որ 1790ին «ազատ սպիտակ անձ» կը նշանակէր «ելորպական ցեղերուն պատկանող անձ», բայց ո՞չ «կովկասեան», «արիական» կամ «հնդեւրոպական», եւ մերժած՝ «ասիական ծնունդով արդի սուրիացի» ֆարա Շահիտի ամերիկեան քաղաքացիութիւն շնորհել<sup>125</sup>: Արդի սուրիացի ծագումը երկեցու՝ արաբերէն ու անգլերէն հատորին մէջ (1914), լիբանանցի մտաւորական ու երիցական եկեղեցոյ պատուելի Խալիլ Ա. Պշարա հաստատած է, որ սուրիացին ասիացի էր «այն իմաստով, որ ան բնիկ է բոլոր սպիտակ ժողովուրդներու նախնական օճախի մերձակայ մասին», այսինքն, զուտ աշխարհագրական իմաստով: «Ասիացիներ» բառը յստակօրէն գործածուած էր իբրեւ հոմանիշ «մոնկուեաններ»ու (չինացիներ, ճավոնցիներ եւ Ծայրագոյն Արեւելքի այլ ժողովուրդներ), «որոնք քաղաքակրթութեան իրայակուլ գույն պեսակ մը ունին, որ գրեթէ անկարեի կը դարձնէ ամբողջ մոնկուեան զաղթականութեան ցեղային խառնումը եւ ազգային ծովումը»: Ընդհակառակը, ըսած է, «իբրեւ Ասիոյ բնիկ, սուրիացին պէտք է բնականորէն դասաւորով հայուն, երրայեցիին, յոյնին (ասիական) եւ պարսիկին հետ: Եւ միայն սուրիացին արգիլել մեր ամերիկեան հպատակութիւնը այնքան բացայալորէն անարդար եւ անհետուղական պիտի ըլլար, որքան անխոհեմ՝ օրէնքը ընդհանրացնել բացառելով բոլոր ասիացիները, սպիտակ ու դեղին, քրիստոնեայ եւ հեթանոս միասին»<sup>126</sup>:

1915ին, Մ. Նահանգներու Վճռաբեկ Աստեանը բեկանած է Սմիթի դատավճիռը եւ յայտարարած, թէ «օրէնքին դրուած է այս, աւելի ազարական մեկնարանութիւնը՝ “ազար անձ” եզրոյթին մէջ սուրիացիները, հայերը եւ պարսիկները ներառելու համար»<sup>127</sup>: Նոյն տարին, իրաւագէտներ Ուիլիըմ Մաքի եւ Ուիլիըմ Հէյլի խնդիրը ցոլացուցած են իրենց մեկնարանութեամբ.

*and White: Race and Ethnicity in the Early Syrian American Diaspora*, University of California Press, Berkeley and Los Angeles, 2009, էջ 60-63:

<sup>125</sup> Sidney L. Gulick, *American Democracy and Asiatic Citizenship*, Charles Scribner's Sons, New York, 1918, էջ 70:

<sup>126</sup> Kalil A. Bishara, *The Origin of the Modern Syrian*, Al-Hoda, New York, 1914, էջ 40-1:

<sup>127</sup> *United States Circuit Courts of Appeals Reports with Annotations*, vol. 140, St. Paul: West Publishing Co., 1916, էջ 552. Նաեւ Helen Hatab Samhan, “Not Quite White: Race Classification and the Arab-American Experience,” in Michael W. Suleiman (ed.), *Arabs in America: Building a New Future*, Temple University Press, Philadelphia, 1999, էջ 217: Անցեալ դարասկիզբին, Ալապամա նահանգի գերագոյն դատարանը որպէս թէ վճռած է, որ հայ մը սպիտակ ցեղին չէր պատկաներ (Jerry F. Hough, *Changing Party Coalitions: The Mystery of the Red State-Blue State Alignment*, Agathon Press, New York, 2006, էջ 96): Նման վճիռի որեւէ ապացոյց գտած չենք:

“Ազատ անձ” եզրոյթին պէտք է տրուի իր հասարակ կամ ժողովրդական իմաստը: Ինչպէս սովորաբար կ'ըմբռնովի, արտայայտութիւնը կը ներառէ բոլոր երոպական ցեղերը եւ այն կովկասեանները, որոնք կը պատկանին Միջերկրական ծովուն շրջակայ ցեղերուն, թէկուզ համարուած ըլլան “բաց սպիտակներ” կամ “մուգ սպիտակներ”, եւ, հակառակ անոր, որ հարաւային եւ արեւելեան երոպական ցեղերէն ոմանք թերքի հմաստով դասակարգուած են իբրեւ մոնղոլեան կամ թաթարական ծագում ունեցողներ, այս մեկնաբանութեամբ համարուած է, որ [“ազատ անձեր” արտայայտութիւնը] կը ներառէ սուրիացիները, հայերը, բարձր խափի հնդիկները եւ պարսիկները<sup>128</sup>

Միացեալ Նահանգներու օրէնսդրական հաւաքածոն (1916) ընթացիկ կերպով ցուցակագրած է ասիական Թուքրիա եւ Վուփորի արեւմտեան ափը ծնած հայերը «ազատ սպիտակներ»ու շարքին<sup>129</sup>

## ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Կոչնակի 1910ի նոր տարուան խմբագրականը լաւատես տողեր կը պարունակէր.

Ամերիկա կարծես արդէն սկսած է Մովսէսի մը պէս արդար զայրոյթով փշրել Հայկական եւ Սիրիական զրիեր պահանջող նոր հորքն եւ վերջ տալ մորթապաշտութիւն ներմուծել ջանացող քուրմերու ջանքին գէթ Հայերու եւ Սիրիացիներու պարագային: Քաղաքացիութեան խնդիրը յուսալից երեւոյթ կ'առնէ<sup>130</sup>:

Սակայն, Լուլի դիրքորոշումն ու դատավճիրը բացառութիւն մըն էին, քանի որ 1909-23ի դատաստանական վճիռներուն մեծ մասը հաստատած է այն գաղափարը, որ խառն կամ ասիական ժառանգ ունեցող մարդիկ սպիտակ ցեղին չէին պատկաներ: Անոր դատավճիրը հիմնուած էր իհաստերու վրայ, որոնք նորէն կրնային կասկածի տակ դրուիլ տուեալ պահու մը՝ իրաւական կամ կեղծ-գիտական պատճառաբանութիւններու կիրարկումով, գլխաւորաբար՝ ֆիզիքական երեւոյթի հետ կապուած, որ բոլորովին ենթակայական հասկացողութիւն մըն էր: Ահա թէ ինչու հայերու «սահմանային սպիտակամորթութիւն»ը (borderline whiteness)<sup>131</sup> զիրենք խոցելի կը դարձնէր: 1911ին, Տենիզլ Ֆոլմզըրի կողմէ Գաղթականութեան Յանձնաժողովին համար պատրաստուած ցեղերու եւ ժողովուրդներու բառարանը ցոլացուցած է այս երկդիմութիւնը: Արդարեւ, հայերը սահմանած է իբրեւ «ասիական Թուքրիոյ արիական ցեղը կամ ժողովուրդը», բայց կասկած յայտնած՝ անոնց կարճ հասակին եւ կարճագլուխ գանկերուն պատճառով, որուն տափակութիւնը համեմատուած է մալայացիներին:

<sup>128</sup> Mack and Hale, *Corpus Juris*, էջ 1113-1114.

<sup>129</sup> John A. Mallory (comp.), *United States Compiled Statutes: Annotated*, vol. 5, St. Paul, West Pub. Co., 1916, էջ 5325.

<sup>130</sup> «Վերջացող տարին», Կոչնակ, 1 Յունուար 1910, էջ 3:

<sup>131</sup> Jacobson, էջ 232:

րու, այսինքն՝ «մոնկոլեաններ»ու գանկերուն հետ<sup>132</sup>: Հանրամատչելի գրականութիւնը՝ գանկաբաշխութենէն (phrenology) մինչեւ կրօնք, շարունակած է տարածել հայերու ժամանակավրէպ դասակարգումը սեմական «ցեղ»ին մէջ<sup>133</sup>: Մեծ Եղեռնի օրերուն հայերու հանդէպ մեծ համակրանքով գորուած յօրուած մը ամբողջ բաժին մը նուիրած է հայերու և հրեաներու նմանութիւններուն *The National Geographic*ի մէջ<sup>134</sup>:

Արդարեւ, ամերիկեան մամուզը լայնածաւալ անդրադարձով կը լուսաբանէր վերադաս եղեռնամիտ թուրքին նոր փորձը՝ համակարգուած ջարդ կիրարկելու ստորադաս հպատակ հայուն դէմ, եւ ժամանակաւորապէս կը կասեցնէր հակագաղթականական ու ցեղապաշտ երանգներով ընթացիկ պատումը անոնց դէմ: *The Outlook* թերթը նոյնիսկ կը գրէր. «Իբրեւ ժողովուրդ, հայերը ամենէն աւելի արծագանգ հանդիսացած են արդի կրթութեան կոչերուն: Սուրիայէն հիսիսը գտնուող դպրոցներու 25.000 աշակերդներուն մեծամասնութիւնը պատմական ու առնական ցեղէն եղած են: Հազարաւորներ յեր-աւարդական դասընթացքներու հելքեած են Միացեալ Նահանգներու մէջ: Կարելի է ըստեւ, թէ Ամերիկա յայտնագործեց հայկական ցեղը եւ զայն ներկայացուց արեւմտեան աշխարհին»<sup>135</sup>: 1923ին, պատմաբան Ալբերթ Պուշնէլ Հարթ տիսրահոչչակ խտրական ու ցեղապաշտ կազմակերպութեան՝ Քու Քլաքս Քլանի վերածնունդն ու հզօրացումը իբրեւ հանգիտութիւն օգտագործելով, յայտարարած է, թէ «թուրքը միջնարեւելեան Քու Քլաքս Քլան մըն է», որ «ջարդեց մշակոյթով, կրօնքով, պատմութեամբ եւ ազգ մը կազմող ամէն ինչով շար աւելի գերադաս ցեղ մը»<sup>136</sup>:

1915-23 շրջանին, սակայն, ամերիկեան բնիկապաշտ եւ հակագաղթականական հոսանքը արդէն նոր թափ ամբարած էր՝ հետզիետէ օրէնսդրական նուաճումներ կատարելու, ինչ որ պիտի յանգէր 1924ի Ազգային Ա-

<sup>132</sup> *Dictionary of Races and Peoples*, Government Printing Office, Washington, 1911, էջ 16. նաեւ՝ *Abstracts of the Report of the Immigration Commission*, vol. 1, Government Printing Office, Washington, 1911, էջ 217:

<sup>133</sup> Տե՛ս, օրինակ՝ V. G. Rocine, *Heads, Faces, Types, Races*, Vaughn-Rocine Pub. Co., Chicago, 1910, էջ 295, որ պնդած է, որ հայերը, հրեաները եւ արաբները սեմական ցեղին կը պատկանէին եւ որ անոնց մայրենի լեզոն բաղդերէն էր, կամ Franklin E. Parker, *Christian Wisdom: A Key to Lessons in Earth Life*, The University Press, Cambridge (Ma.), 1916, էջ 174, ըստ որուն «Սեմ հաստատուած է Պարսկաստանի, Արաբիոյ եւ Սուրիայու մէջ՝ երրայեցիներ, հայեր, պարսիկներ քաղուացիներ անուններով ծանօթ սրճագոյն ցեղերուն հետ»:

<sup>134</sup> Hester Donaldson Jenkins, “Armenia and the Armenians,” *The National Geographic*, September 1915, էջ 334-36:

<sup>135</sup> “The Turkish Atrocities in Armenia”, *The Outlook*, September 29, 1915, էջ 262-3:

<sup>136</sup> Albert Bushnell Hart, “Reservations as to the Near Eastern Question”, *The Annals of the American Academy of Political Science*, July 1923, էջ 123:

կունքներու («քղթա»յի) օրէնքի վաւերացումին: Ասիկա, զուգահեռաբար, վերանդրող վտանգներ պիտի ստեղծէր, ի շարու այլոց, հայոց քաղաքացիութեան իրաւունքին ու, ըստ էութեան, հայոց ներկայութեան Միացեալ Նահանգներու մէջ, որու խորհրդանշիցը պիտի դառնար Գարթողեան փորձադատը՝ հայութեան սպառակամորթ ըլլալու երկրորդ քննութիւնը:

## THE HALLADJIAN CASE (1909): FIRST CHALLENGE FOR ARMENIAN CITIZENSHIP IN THE UNITED STATES

(Summary)

VARTAN MATIOSSIAN ([varny1@yahoo.com](mailto:varny1@yahoo.com))

Nativism was on the rise in the United States at the end of the nineteenth century and became the driving force of a wide conversation and a series of legislative measures on immigration, citizenship, ethnic identity, class, and discrimination, based on the dominant discourse of race. The reform to the Citizenship Act in 1870 gave the right of citizenship to free aliens of white and African descent. The concept of “white” became the crux of the problem: who would be the immigrants rightfully granted citizenship?

After the Chinese Exclusion Act (1882), attempts were made to restrict the “new immigration” of the 1890s, which brought millions of “off-white” immigrants from southeastern and eastern Europe and the eastern Mediterranean, including Armenians. Those immigrants were considered “races most alien to the body of the American people” (Henry Cabot Lodge), lacking the spirit of enterprise and self-government.

The paper discusses the discourse of the nativist and anti-immigration current with regards to the Armenians until World War I. Their social and moral features, their degree of whiteness, and their ability to integrate within American society were thoroughly questioned. In 1909 the American government disputed their whiteness for the first time in the courts, claiming that Armenians did not have the right to become U.S. citizens, but the swift ruling of the Boston Circuit Court in the Halladjian et al. case dispelled that challenge.